

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a **Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported** (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** – copy and redistribute the material in any medium or format

**Adapt** – remix, transform, and build upon the material

7291

2-րդ մասը

Կ. Պոլիս

1924

91(075)

Պ-29



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՆՈՐ

1933

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿԱԶՄԵՑ

Վ. ՈՒԼՆԵՑԻ

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

1924

Յպագր. Մ. ՏԷՐ-ՍՍ. 20. 460. 5

91(075)  
Ո-29

91(073)

ՈԼ-29

*Handwritten signature*

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Ջ Ա Ր Դ

Ն Ո Ր

# Ա Շ Ի Ա Ր Հ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Կ Ա Ջ Մ Ե Ց

Վ. ՈՒԼՆԵՑԻ

Ոստանական հարձուրդի 1924ին պատճառած կրթական  
և ուսման համայնքի համաձայն



Կ. ՊՈԼԻՒՍ

Տպ. ԳՐԱԴԱՐԱՆ, ՏԻՐ-ՍՍ.ՆՈ.ԿՅՈՒՆ

1924

2710

Ա. Մ Ա Ս

ՀԱՄԱՌՕՏ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ՄԱՐԴՈՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ  
Մ Ա Ս Ի Ն

Ա. Գ Ա Ս

ԻՆՉՊԷՍ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻՆ ՄԵՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԻՏՈՅՔՆԵՐԸ

ՄՆՈՒՆԿ. ՀՍԳՈՒՍՏ ԵՒ ԲՆՈՒՆՔԱՆ

Երբ կը խօսինք անհրաժեշտ պիտոյքներու մասին, անմիջապէս կը յիշենք մեր ուտելիքը, որովհետեւ ստանց սնունդի մարդիկ չեն կրնար ապրիլ:

Ապրելու համար պէտք ունինք նաեւ հագուստի: Մերկ չենք կրնար պտտիլ, որովհետեւ ամառը տաքէն և ձմեռը ցուրտէն պիտի հիւանդանանք ու պիտի մեռնինք:

Մեր սնունդը և հագուստը ունենալէ վերջ, անմիջապէս կը մտածենք բնակարանի մը մասին, ուր գիշերները քնանանք և ինքզինքնիս պաշտպանենք թէ՛ փաստակար կենդանիներէ և թէ՛ անձրեւներէ, ձիւնէ և փոքէ:

Շատ մը նիւթերու պէտք ունինք, մեզի անհրաժեշտ եզոց այս գլխաւոր պիտոյքները լրացնելու համար:

ԻՆՉՊԷՍ ԿԸ ՍՏԱՆԱՆԿ ՄԵՐ ՄՆՈՒՆԿԸ

Բայց գիտէ՞ք թէ մարդիկ շատ գիտութեամբ ձեռք չեն ձգեր այս նիւթերը: Օրինակի համար ամենք հացը, որ մեզի համար խիստ անհրաժեշտ սնունդ մըն է:

Քանի՞ քանի՞ մարդիկ կ'աշխատին, որպէս զի մենք հաց ունենանք: Նախ երկրագործը կը հերկէ իր արտը և կը ցանէ ցորենը, աշնան կը հնձէ զայն, կը կաննէ, ցորենը կը մաքրէ յարդէն, և կը բերէ քաղաք, ծախելու համար:

Բայց մենք ցորենը ուղղակի չենք կրնար ուտել: Զաղացական կ'աղայ և ալիւր կը շինէ: Փռապանը կ'առնէ ալիւրը, խմոր կը շաղէ և անկէ հաց կը պատրաստէ:

3 հոսիս - Կ. Կ.



2004

16231-58



քաղել: Ինչ որ իրենց չուրջը պատրաստ գտնէին՝ ա՛յն կ'ուտէին և գտածներն հազիւ թէ կր բաւէր իրենց:

Կարգացած է. ք գու. ք Ռուպէնսոնի պատմութիւնը: Անոնց կեանքը շատ կր նմանէր այս տղուն ամառի կղզիին մէջ անցուցած կեանքին:

**ԻՆՉՊԷՍ ՍԵՍԻ ԱՌԵՒՑՈՒՐԸ**

Մարդոց մէջ առեւտուրը սկսաւ ա՛յն ատեն, երբ անոնք կամաց կամաց աւելի խելացի եղան և սորվեցան ցորեն ցանել կամ կենդանիներ բնտանեցնել: Ինչո՞ւ պիտի հարցնէք գու. ք Նիմա, բայց պատճառը գու. ք այ կրնաք գտնել՝ եթէ քիչ մը մտածէք: Գորեն ցանել կը նշանակէ վաղուան մասին մտածել: Վաղուան մասին չմտածող մարդը անմիջապէս կ'ուտէ և կր սպասէ իր ձեռք ձգածը: Եթէ չուտեր ու կը ցանէ ցորենը, կը նշանակէ թէ մարդը իր այս օրուան ապրուստը ձեռք ձգելէ զատ, քիչ մըն այ կրնայ աւելցնել վաղուան համար: Այս աւելորդ մասն է որ մարդը կրնայ տալ մէկու մը՝ որ ցորեն չունի, բայց ունի լաւ գործիք մը: Ան իր ցորենը կը փոխանակի գործիքին հետ: Հիմա երկրագործ մարդը պէտք չունէր գործիք չինելու, որովհետեւ կրնար գա՛յն ստանալ իր աւելորդ ցորենին փոխարէն:

Այսպէս մարդիկ կամաց կամաց սկսան աւելի քիչ գործով զբաղիլ և իրենց չինածը փոխանակել ուրիշներու չինածին հետ: Մէկը սկսաւ միայն կօշիկ շինել, ուրիշ մը՝ ձիու պայտ և երրորդը՝ որսի գործիք մը և իրենց չինածը սկսան փոխանակել իրարու հետ:

Սկիզբները անչուշտ այս փոխանակութիւնը կ'ըլլար պատահմամբ, բայց մարդիկ շատով սորվեցան որ փոխանակութիւնը աւելի զիւրաւ պիտի կատարուի, եթէ անոնք հաւաքութիւն տեղ մը և հոն կատարեն իրենց առեւտուրը: Այսպէսով մէջտեղ եկաւ չուկան: Շուկան օգնեց որ մարդ աւելի զիւրին գտնէ իրեն պէտք ունեցած առարկաները:

Մարդոց կեանքը Նիմա աւելի զիւրին էր, բայց բոլորովին անկախ չէր: Մարդիկ ապրելու համար պէտք ունէին ուրիշներու: Երկրագործը պէտք ունէր դարբինին, անկէ իր գործիքը գնելու: Առանց դարբինի երկրագործն այ չէր կրնար իր երկրագործութիւնը բնել:

Անկէ ի վեր մարդիկ օր. քան դարգացան և առաջ գացին, ա՛յնքան սկսան աւելի քիչ գործեր բնել և մեր կեանքը սկսաւ կախուած ըլլալ շատ մը մարդոց աշխատանքէն: Մտածեցէ՛ք անգամ մը թէ որքա՛ն մարդիկ աշխատած են ա՛յն ճաշին վրայ, որ ամէն օր պատրաստ կուգայ ձեր առջև:

**ԻՆՉՈՒ ԻՆՐԱԿԱՆՉՈՒ ԵՐԿԻ ԻՐ ԱՌԱՆՉԻՆ ԳՈՐԾԸ ՈՒՆԻ**

Հիմա մարդիկ իրենց քաղաքին մէջ նոյնիսկ չեն կրնար գտնել իրենց պէտք ունեցած առարկաները և ստիպուած են ուրիշ քաղաքէ

կամ երկիրէ բերել տալ, որովհետեւ քաղաքները կամ երկիրներն այ սկսած են իրենց յատուկ գործերը ունենալ: Անտառի մօտ գտնուող քաղաք մը շատ յարմար է որ զբաղի ատաղձաշինութեամբ, իսկ երկիր մը որ երկաթի հանք ունի, աւելի լաւ կրնայ պատրաստել երկաթեղէն ապրանքներ և զրկել զանոնք ուրիշ երկիր, ծախելու և փոխարէն այդ երկրէն առնելու՝ ինչ որ ինքը չունի:

Այսօր ամբողջ մարդիկ և աշխարհ կապուած են իրարու և ո՛ր է երկիր կամ մարդ հանգիստ ապրելու համար պէտք ունի ուրիշ մարդու մը կամ երկրի մը:

Մենք մեր աշխարհագրութեան դասի ընթացքին կամաց կամաց աւելի լաւ պիտի սորվինք այս ճշմարտութիւնը:

- ՀԱՐՑԱՐԱՆ.** — 1. Հողագործը ի՞նչպէս կը հալքայրէ իր հագուստը. 2. Ինչո՞ւ ինք հագուստ չի շինէր. — 3. Ո՞վ կը շինէ Եսթիմացիին հագուստը. — 4. Ի՞նչպէս կը հալքայրէին մարդիկ իրենց ապրուստը շատ հին ժամանակները. 5. Ե՞րբ սկսաւ առեւտուրը. 6. Ի՞նչ է շուկան. 6. Ե՞րբ աւելի ազատ են մարդիկ, հիմա՞ քե հին ժամանակները. — 7. Ինչո՞ւ իրաւու կապուած են երկիրները:

**ԳՍԵՐ ԳՊՐՈՅԷՆ ԳՈՒՐՍ.** — Նկարագրէ թէ ի՞նչպէս պիտի ապրէիր, եթէ ամառը դաշտի մը մէջ առանձին մտայիր, պիտի սիրէի՞ր այդ կեանքը:

**Գ. Դ Ա Ս**

**ՃԱՄԲԱՆԵՐՈՒՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ**

**ՃԱՄԲԱՆԵՐԸ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ ՓՈՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ**


Քանի որ ամէն մարդ կամ ամէն քաղաք Նիմա կը զբաղի իրեն յատուկ գործով մը և մեզմէ իւրաքանչիւրը ապրելու համար պէտք ունի ուրիշի մը աշխատանքին, ուրեմն խիստ անհրաժեշտ կը գտնան լաւ ճամբաները, որպէս զի իրարմէ հեռու գտնուող մարդիկ կարենան օգտուիլ իրարու աշխատանքէն:

Որովհետեւ եթէ իտարբերը կամ կարինը լաւ ցորեն արտադրեն, ի՞նչ նշանակութիւն կրնայ ունենալ Պոլսեցիի մը համար, քանի որ իտարբերը շատ հեռու է Պոլիսէն և լաւ ճամբաներ չկան, որպէս զի իտարբերի ցորենը փոխադրենք Պոլիս:

**ՆՈՎԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐ**

Անցեալ տարի ձեր աշխարհագրութեան դասին մէջ սորվեցանք թէ ջուրերը, աշտինքն գետերը, լիճերը, ծովերն ու ավիանտաները ո՞րքան օգտակար կ'ըլլան մարդոց ճամբորդութեան: Ճիշտ այս պատճառով ալ այն երկիրները, որոնք ծովեզերք, լիճ կամ նաւարկելի գետեր ունին, շատ բախտաւոր են: Որովհետեւ անոնք իրենց սպրանքները դիւրին և արժան կը փոխադրեն քաղաքէ քաղաք:

Մարդիկ երբ գետ վայրենի էին, և նոյն իսկ չունէին իրենց բեռները կրող բնառնի կենդանիներ, աշխատած են օգուտ քաղել ջուրին հոսանքէն: Իրարու կը միացնէին քանի մը կտոր փայտ, կը դնէին զայն



l u s

հետ կը կատարէին եփրատ գետին վրայէն՝ փոքրիկ լաստերով:

Այն ատենը նաւարկութիւնը զարգացած չէր և ջուրի վրայ ճամբորդութիւնն ալ շատ վտանգաւոր էր, որովհետեւ սաստիկ փոթորիկ մը և ալեկոծ ծովը կրնային տապալել փոքրիկ նաւակը:


Այսօր գանուած են չոյրով շարժող մեքենաներ և նաւերը կը քայեն այդ մեքենաներուն ուժով. այս պատճառով ալ կը կոչուին ռոզեկաւ: Շոգենաւերը մեծ կ'ըլլան, շատ անգամ չինոց քարկ տունէ մը աւելի բարձր և իր բարձրութեան չորս անգամէն աւելի երկայնութիւն կ'ունենան: Շոգենաւերուն մէջ կան մասնաւոր սենեակներ, ուր ճամբորդները օրերով կը բնակին, և բեռներու համար կան բնագարձակ ամբարներ: Լաւ շինուած նաւերը իրենց մէջ ունին լողարան, գրողարան, և ինչ որ պէտք ունին մարդիկ հանգիստ ճամբորդելու համար: Շոգենաւոր ծովուն վրայ թաղ մըն է կարծես:

Այս մեծ շոգենաւերը կրնան գիմադրել ամենի ալիքներուն և բռնն փոթորիկներուն, կը ձեղքեն ավիանտաները և հեռաւոր ցամաքները կը լիազան իրարու:

գետին վրայ և անո՞վ կը ճամբորդէին ուրիշ տեղ մը: Այս նաւակը լաս կը կոչուէր: Մենք պատմութենէն գիտենք որ շատ հին ժամանակները, մեր նախահայրերն ալ իրենց առևտուրը Ասորեստանցիներուն

**ՅԱՄԱՐԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐ**

Յամաքին վրայ, Ափրիկէի վայրենիները կ'երթեւեկեն կենդանիներուն քաղած նեղ արահետներէն: Բայց աւելի զարգացած մարդիկ պէտք ունեցած են աւելի լաւ ճամբաներու և ձեռքով չինած են իրենց ճամ-



Ասլանեսեան Ովկիանոսին վրայ նաւարկող մեծ նաւ մը


բաները: Ասոնք նախ կը յարգարեն գետինը, և որպէսզի ճամբորդը չնեղուի ցեխէն, խիճ կը բեցնեն ճամբուն վրայ: Այս տեսակ ճամբաները կը կոչուին խնուղի: Խնուղիներուն վրայէն կը քայեն կարա-



Նաւուն մէջ նաւարան մը

ւաններ և ձիու կառքեր: Սակայն այս ճամբաները բոլորովին ապահով չեն: Որովհետեւ շուտով կը քայքայուին անոնք և կառքերը կ'իջնան խորունկ ցեխերու մէջ:

Մեր երկրին քանի մը մասերուն և եւրոպայի ու Ամերիկայի նման զարգացած երկիրներու մէջ ցամաքի ճամբորդութիւնները կը կատար-




Երկաթուղի եւ շոգեկառ

ուին շոգեկառքերով: Ճամբու մը երկու կողմերը, գետնին մէջ կ'երկարեն մէկ մասնաշափ լայնքով երկաթէ ձողեր, որոնք կը կոչուին երկաթուղի: Ստանց վրայ կը գետեղեն սենեակի ձեւով կառքի մը անիւները: Բայց այս կառքը շատ փոքր է, թե՛սներ տանելու համար, ուստի շատ մը կառքեր երկաթուղիին վրայ կը շարեն քով քովի, չզթաշով կը միացնեն զանոնք, և կը կոչեն կառաւար: Կառաւարին սկիզբը կը դրուի շոգեշարժ մեքենան, երբ մեքենան կը շարժի ու կը քալէ, իրեն հետ կը տանի նաև կառաւարը: Շատ անգամ կը տեսնուի որ 40—50 կառքերէ բաղկացած կառաւարը կը սուրայ գաշտին մէջէն, կարծես թէ կը սողայ օձի պէս:

Կառաւարը քիչ վերջ կը մտնենայ լեռան մը և յանկարճ կ'անհետանայ: շոգեկառքը կը քալէ հիմա լեռան ասկէն, ուր մարդիկ մզոններով փորած ու փապուղիներ չինած են, որովհետեւ ամէն շոգեկառք լեռնէն վեր չի կրնար բարձրանալ: Երբեմն շոգեկառքերը ամբողջ օրեր կը քալեն մտթ փապուղիներու մէջէն, իսկ ջուրերու վրայ կը չինուին կամուրջներ: Անոնց վրայէն տարահով կ'անցնի շոգեկառքը:

Մասնաւոր շոգեկառքեր չինուած են, լեռը բարձրանալու համար: Անոնք կը փոխադրեն մարդիկ, որոնք կը փափաքին ստախլ բարձր ետներու վրայ:

Անոնք որ ճամբորդած են շոգեկառքով, թերեւս մտածեն թէ շոգեկառքերը կը փոխադրեն միայն ճամբորդներ, բայց անոնք շատ աւելի օգտակար կ'ըլլան մեզի՝ ապրանք փոխադրելով:



Ալպեան լեռներ բարձրացող երկաթուղի

Շոգեկառքերը շա՛տ արագ կը կատարեն փոխադրութիւնները, կառքերէն ու նաւերէն շատ աւելի. մինչև հազար անգամ աւելի արագ կը փոխադրեն մեր ապրանքները:

Այն շոգեկառքերը, որոնք քիչ տեղեր կը հանդիպին և աւելի արագ կը քալեն՝ կը կոչուին ձեպրնթաց:

**ՕՊԱՅԻՆ ՃԱՄԲԱՆԵՐ**

Մարդիկ ցամաքէն և ջուրէն զատ սկսած են օգին մէջէն ալ կատարել ճամբորդութիւններ: Օղին մէջէն ճամբորդութիւնը աւելի արագ կը կատարուի, և այսօր, մէկ երկու զարգացած երկիրներու մէջ նա մակները սկսած են փոխադրել օդանաւերով:

ՀԱՐՑԱՐԱՆ.— 1. Ինչո՞ւ կարելու են համբաներ.— 2. Որո՞նք են ծովային համբաներ.— 3. Ինչո՞ւ օգտակար են ասոնք.— 4. Որո՞նք են ցամաքի համբաներ.— 5. Ի՞նչպէս շինուած է երկաթուղին.— 6. Ի՞նչպէս շինուած է փապուղին.— 7. Ի՞նչ է նեպրնքացը.— 8. Ի՞նչ է օդանաւը:

ԳԱՍԵՐ ԳՊՐՈՅԷՆ ԴՈՒՐԱ.— Չեր թաղին մէջ ի՞նչ տեսակ ճամբաներ կան: Շինէ՛ անոնց յատակագիծը:

### Գ. Դ Ա Ս

## ՄԱՐԳՈՅ ԵՕԹԸ ԶԲԱՂՈՒՄՆԵՐԸ

### ՀԻՆԳ ԳԼԵԱՒՈՐ ԶԲԱՂՈՒՄՆԵՐ

Մենք տեսանք որ մարդիկ գլխաւորապէս պէտք ունին սնունդ հազուատի եւ բնակարանի: Մարդոց մեծ մասը կ'աշխատի պատրաստելու այս երեք պիտոյքները: Եթէ կարգի գնել ուղենք այս աշխատանքը, պիտի բաժնենք զայն հինգ մասերու, որոնք են. Ա. Երկրագործութիւն, Բ. Ասպնաճիւղութիւն, Գ. Չկնորսութիւն, Դ. Հանքագործութիւն, Ե. Ճարտարարուեստ:

Երկրագործութիւնը բնիով պիտի հասկնանք պարտէզներու և արտերու մէջ սնկել, ցանել և քաղել, ինչպէս նաև պահել մեծ ու փոքր կենդանիներ: Երկրագործութիւնը մարդոց ամենէն կարեւոր զբաղումներէն մին է: Այս աշխատանքով կը հայտնաբերենք մեր սննդեղէններուն մեծ մասը:

Ատաղձաշինութիւնով ծառերէն կը պատրաստենք մեր տաներուն համար անհրաժեշտ ատաղձը: Դուք ամէն օր կը տեսնէք որ մեր տաները պէտք ունին տախտակի և գերաններու: Քարաշէն տաներուն ներքի մասն ալ կը շինենք տախտակներով: Փայտով կը կը շինենք նաև կահկարասիներ ու նոյնիսկ մեր գործածած թուղթը: Աւրեմն, կրնաք երեւակայել թէ որքա՞ն կարեւոր է ատաղձաշինութիւնը:

Չկնորսութիւնն ալ երկրագործութեան չափ կարեւոր է: Չորին յատակէն կը հանենք մեր սնունդին մէկ մասը: Ընդարձակ ծովեզերք ունեցող երկիրներու մէջ ասիկա կարեւոր գործ մըն է: Ծառ մը ձրկնորսներ, երբեմն, ծովէն ա՛յնքան ձուկ կը հանեն որ իրենց երկրին ժողովուրդին բաւելէն զատ, ազած վիճակի մէջ, կը վրկեն օտար երկիր, ծախելու համար:


Հանքագործութիւնով մարդիկ գեաինը կը փորեն և դուրս կը հանեն երկրի տակը պահուած հանքերը: Այս հանքերուն գլխաւորներն են սոսկին, արծաթը, երկաթը, պղինձը և հանքածուխը: Քարահանութիւնն ալ հանքագործութեան մէկ մասը նկատուած է: Եւրոպայի մէջ մեծ ու ժ կը արուի հանքագործութեան, մանաւանդ հանքածուխի և երկաթի հանքերուն: Հարիւր հազարու օր մարդիկ կ'աշխատին ամիսահանքերու մէջ, որովհետեւ բոլոր մեքենաները կը գառնան հանքածու-

խով: Նոյն իսկ նաւերն ու երկաթուղիները քալեցնելու համար հանքածուխ պէտք է:

Այս չորս զբաղումներով մենք կ'արտադրենք հում նիւթ: Բայց անոնք ուղղակի չեն գործածուիր: Յորենը ուղղակի չենք կրնար ուտել, առանց անկէ հաց շինելու: Բամպակը չենք կրնար հագնիլ, առանց անկէ կերպաս գործելու: Երկաթն ալ չենք կրնար գործածել, առանց անկէ գործիքներ շինելու:

Ճարտարարուեստով, մարդիկ բոլոր հում նիւթերը կը վերածեն գործածելի առարկաներու:

Չարգացած երկիրներու մէջ ճարտարարուեստին ալ մեծ կարեւոր-



Գործարան մը

ութիւն կը արուի: Քով քովի մեծ գործարաններ կը շինուին: Երբեմն կը հանդիպինք գործարաններու թաղի մը, այնքան բնոյթաւ կ'ըլլան անոնք: Անոնց մէջ հազարու օր մարդիկ, հազած իրենց գործաւորի հազուատները, առաւ օտէն մինչև իրիկուն կ'աշխատին անընդհատ. ա՛նոնց պատրաստած առարկաները կը գործածուին թէ՛ իրենց երկրին և թէ՛ օտար երկիրներու մէջ:

### ՆԵՒՈՒ ՆԵՒՈՐԳԱՆԱՆ ԶԲԱՂՈՒՄՆԵՐ

Այս հինգ զբաղումները կը կոչուին գլխաւոր զբաղումներ: Ասոնցմէ զատ, կան նաև ուրիշ երկու հատ ալ. մէկը փոխադրութիւնը և միւսը

առեւտուր: Այս երկուքը միասին կը կոչուին վաճառականութիւն: Երբ վաճառականութիւնը կը կատարուի երկրին ներքը, կը կոչուի ներ-  
քին վաճառականութիւն, իսկ երբ երկրէն դուրս կը կատարուի, կը  
կոչուի արտաքին վաճառականութիւն: Ճարտարարուեստով պատրաս-  
տուած բոլոր ապրանքները օգտակար չեն կրնար ըլլալ, եթէ մնան  
իրենց տեղին մէջ: պէտք է՝ գանձը ուրիշ քաղաք եւ կամ երկիր  
փոխադրել, որպէս զի այդտեղի ժողովուրդներուն ծախուին: Վա-  
ճառականները կը կատարեն այս օգտակար գործը:

ՀԱՐՅԱՐԱՆ.— 1. Մարդիկ քանի՞ սեսակ զբաղում ունին.— 2. Ի՞նչ  
է ե կրագործութիւնը.— 3. Ի՞նչ է ասպօձաճիւնութիւնը.— 4. Ի՞նչ է  
ձկնորսութիւնը.— 5. Ի՞նչ է հանգագործութիւնը.— 6. Ի՞նչ է ճար-  
տարուեստը.— 7. Ի՞նչ է վաճառականութիւնը եւ քանի՞ սեսակ է:

ԳԱՍԵՐ ԳՊՐՈՅԷՆ, ԳՈՒՐՈ.— Գտնի՛ր թէ ի՞նչ ճարտարարուեստ կայ ձեր քաղաքին  
մէջ եւ ի՞նչ հում նիւթեր կ'արտադրէ:

## Ե. Գ Ա Ս

### ՔԱՂԱՔՆԵՐ ԵՒ ԳԻՒՂԵՐ

#### ՔԱՂԱՔՆԵՐ ԵՒ ԳԻՒՂԵՐ ԲՆԱԿԻՆՁՆԵՐԸ

Մարդիկ իրենց զբաղումին համաձայն կը բնակին քաղաքներու եւ  
գիւղերու մէջ: Երկրագործը կը մշակէ հողը, իսկ ընդարձակ հողեր կը  
գտնուին գիւղերու բոլորտիքը:

Անոնք որ հանքերու եւ ճարտարարուեստի բանւորներ են, կամ  
վաճառականներ, կ'ապրին քաղաքներու մէջ:

Հանքագործները պէտք է բնակին հանքին մօտիկը, որպէսզի գիւ-  
րութեամբ երթան գործի: Իսկ միմիայն այդ գործաւորները, իրենց  
ընտանիքներով, արդէն կրնան չինել մեծ քաղաք մը:

Ճարտարարուեստն ալ պէտք ունի բազմաթիւ մարդոց: Գոր-  
ծարան մը երբեմն հազարաւոր մարդիկ կ'աշխատցնէ, ու եթէ կան  
իրարու քով շինուած քանի մը գործարաններ, այն առեն միայն ա-  
նոնց բանւորները կրնան գործարանին բոլորտիքը չինել ընդարձակ  
եւ բազմամարդ քաղաք մը:

Վաճառականներն ալ կը բնակին քաղաքներու մէջ, որովհետեւ  
գործարաններուն շինած ապրանքը պիտի փոխադրեն ուրիշ քաղաք  
մը, կամ երկիր մը:

Քաղաքները արդէն շինուած կ'ըլլան գետերու կամ նաւահան-  
գիտաներու վրայ, կամ քանի մը ճամբաներու կեդրոնը, որպէսզի ապ-  
րանքներու փոխադրութիւնը դիւրաւ կատարուի:

#### ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ ՏԱՐԵՐՈՒԹԻՒՆԸ

Քաղաքին եւ գիւղին կեանքերը իրարու չեն նմանիր: Գիւղին մէջ  
կը գտնէք միայնակ կամ քիչ անգամ ալ երկյարկ տուներ: Քիչ մը  
հետոն շինուած է գոմը, որ տունէն աւելի ընդարձակ է: Հոն են  
գիւղացիին կենդանիները: Մէկ կողմը կայ շտեմարանը: Գիւղացին  
հոն կ'ամբարէ իր բերքը:

Կր տեսնէք որ գիւղացին, միմիայն իր շէնքերուն համար պէտք  
ունի բաւական ընդարձակ հողի: Ասոր համար գիւղերու մէջ քիչ մար-  
դիկ կը բնակին, հազիւ հարիւր կամ երկու հարիւր ընտանիք, որպէս  
զի գիւղին շուրջ գտնուող հողերը բաւեն իրենց մշակութեան:

Քաղաքներու մէջ բնակատեղի կը բնակին բազմաթիւ մարդիկ:  
Երբեմն միլիոններու կը հասնի քաղաքին բնակիչներուն թիւը:

Այսքան շատ բնակիչներուն կարելի չէ ընդարձակ հող տալ, որով-  
հետեւ այդ պարագային քաղաքի մը երկու ծայրերը իրարմէ շատ հեռու  
պիտի ըլլային, այնքան հեռու որ, օրեր պէտք պիտի ըլլար քաղա-  
քին բոլորտիքը պատշա մը ընելու համար:

Ասոր համար քաղաքին մէջ տուները խիտ շինուած են եւ գիւղին  
մէջ մէկ ընտանիքի մը գրաստան հողին վրայ, քաղաքին մէջ թերեւս  
հազարաւոր մարդիկ բնակին: Քաղաքներու մէջ տուները ո՛չ թէ  
միայնակ կամ երկյարկ են, այլ չորս, չինգ եւ թերեւս մինչեւ քառասուն  
յարկ: Իւրաքանչիւր յարկի վրայ կը բնակին մէկ կամ երկու ընտա-  
նիք: Այս տուները կը կոչուին աբարդման:

#### ՋՈՒՐ, ՏԱՐԵՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԼՈՒՍԱԿՈՐՈՒԹԻՒՆ

Գիւղացին իր ջուրը կը բերէ գիւղին մօտակայ աղբիւրէն կամ առ-  
ուակէն: Իրը լոյս կը գործածէ ձկնի ճրագ մը, կամ քարիւղի լամբ  
մը: Տանը մէջ կայ օձուխ մը, յոր փայտ կը վառեն եւ գիւղացին ըն-  
տանիքը ձմրան գիշերները կը հաւաքուի օձախին շուրջ՝ տաքնալու:

Մեծ քաղաքի մը ջուրը կարելի չէ հաշիւաշիթել հորերէ կամ աղ-  
բիւրներէ: Առտի, հեռաւոր տեղերէ գետին ջուրը խողովակներու մի-  
ջոցով քաղաք կը բերեն եւ աւելի փոքրիկ խողովակներով կը բաժնեն  
տուները:

Քաղաքին մէջ իւրաքանչիւր տուն պէտք չունի այլեւս դուրսէն



Աշխարհի ամենէն մեծ շէնքերէն մին


Չուր բերելու, Չուրը իր տան մէջն է, կը բաւէ միայն բանալ ծորակը և Չուրը աղբիւրի նման կը հասի:

Քաղաքներու մէջ, չէնքերու տաքութեան համար կը գործածեն Չերմարաշխներ (գալօրիֆէր): Շէնքին գեանայարկը կը գնեն մեծ վառարան մը, անոր վրայ կայ Չուրի կաթնայ մը, վառարանին մէջ հանքածուխը կը վառի և կ'եռացնէ Չուրը: Եռացած Չուրի շոգին երկաթէ խողովակներով կը պատի ամբողջ չէնքը և կը տաքցնէ սենեակները: Ուրեմն, մէկ մեծ վառարանով կը տաքան մինչեւ տասը, քսան ընտանիքներ:

Քաղաքին մէջ, քարիւղի լամբ և կամ ճրագ վառելիս ալ թէ՛ սուղ է և թէ՛ վտանգաւոր, որովհետեւ քարիւղն ու ձէթը կրնան արկածով բռնկիլ և հրդեհ տալ բերել: Ուստի, քաղաքէն դուրս, մասնաւոր չէնքերու մէջ, երկտրականութիւն կը հանեն և թելերու միջոցով կը բաժնեն տուները ու կը լուսաւորեն սենեակները: Փողոցներն ալ կը լուսաւորուին երկտրական լամբերով:

16231-58

ԳՊՐՈՑՆԵՐ  
Գպրոցներն ալ շատ պարզ են գիւղին մէջ: Հազիւ հարիւր աշակերտներ կը համրուին հոն, մէկ կամ երկու ուսուցիչներով:



Քաղաքին մեջ գպրոց մը

Աշակերտները նստած են գետինը՝ կապերտներու վրայ: Դասարան չկայ և բոլոր կարգերը միեւնոյն սրահին մէջ կ'առնեն իրենց դասերը:

Դեռ ամառ չեկած, գպրոցները կը գոցուին, որովհետեւ աշակերտ-

Աշխարհագրութիւն





կը կարգադրէ ուղածին պէս :

Ի այց նոյնը չենք կրնար ըսել քաղաքի մը ճամբուն համար . ա- նիկա մէկուն չի պատկանիր : Ամէն մարդ կ'անցնի այդ ճամբայէն և ա- մէն մարդ կը հետաքրքրուի անով : Ամէն քաղաքացի կը փափաքի որ իր անցած ճամբան մաքուր և սալարկուած ըլլայ :

Ուրեմն , խնդիրներ կան , որոնք անհատներու կը պատկանին եւ անոնցմով կը հետաքրքրուին միմիայն այդ անհատները , իսկ խնդիր- ներ ալ կան , որոնք ամբողջ քաղաքի մը բնակիչներուն կը պատկանին , եւ անոնց կարգադրութիւնը կախուած է այդ բնակիչներուն ամբողջին կամքէն :

**ԻՆՉՊԷՍ ԿԸ ԿԱՐԳԱԳՐՈՒԻՆ ԷՍԵՐԱՅԻՆ ԷՍԵՐՅԵՐԸ**

Եթէ քաղաքի մը մէջ զպրոց մը շինուի , պէտք է որ բոլոր քա- ղաքացիք իրենց կարծիքը յայտնեն թէ ի՞նչպէս , ո՞ւր և քանի՞ յարկով պիտի շինուի : Որովհետեւ զպրոցը կը պատկանի ամբողջ քա- ղաքին և քաղաքին բոլոր բնակիչները կը հետաքրքրուին անով :

Այդ քանին համար պէտք կ'ըլլայ որ քաղաքին բոլոր բնակիչները տեղ մը հաւաքուին , խօսին և որոշեն զպրոցին յատուկ հարցերը , ճիշտ , ինչպէս որ գատարանի մը աշակերտները կ'ընեն , որոշելու ի- րենց պտոյտի պարագաները : Գատարանի մը տղաքը կրնան հաւաքուիլ , որովհետեւ քիչուր են . բայց մեծ քաղաքներու մէջ կարելի չէ հաւա- քել ամբողջ բնակիչները մէկտեղ և եթէ հաւաքուին իսկ , չեն կրնար իրարու ձայն լսել : Ուստի , սովորութիւն եղած է որ քաղաքին բնակիչները , այդ խնդիրները կարգադրելու համար , իրենց կողմէ քանի մը մարդիկ որոշեն : Ասոնք քաղաքին բնակիչներուն փոխանորդ- ներն են , կ'ընտրուին ժողովուրդին կողմէ և կ'երթան , որոշուած ժամանակի մը մէջ , քաղաքին ժողովուրդին յատուկ խնդիրները կար- զադրելու համար :

**ԿՈՒԼՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ**

Ի այց ի՞նչ կը նշանակէ բնորել :

Ենթադրենք որ ձեր պտոյտի խնդիրները կարգադրելու համար , ձեր մէջէն մէկ երկու բնիկ պիտի նշանակէք . ի՞նչ կ'ընէք :

Նախ՝ այդ գործին յարմար քանի մը բնիկը կը գտաւք : Այս գտա- ուածներուն մէջէն , երկուքը պիտի նշանակէք : Չեզմէ՛ իւրաքանչիւրը թուղթի մը կտորին վրայ կը գրէ իր յարմար տեսած բնիկը՝ անունը և կը ձգէ սեղանին վրայ : Վերջէն , երկու տղաք մէկիկ մէկիկ կը բա- նան այդ թուղթերը և անունը ամէնէն շատ գրուած բնիկը , իրա- տանք կ'ունենայ , ձեր անունով պտոյտի կարգադրութիւնը բնիկու :

Հիմա ձեր բրածը բուեարկուրիւնէր : Թուղթին կտորը , սրուն

վրայ գրեցիք ձեր բնիկերներէն մէկուն անունը , կը կոչուի բուե : Իսկ այդ քուէներով ընտրուեցան ձեր բնիկերներէն մէկը կամ երկուքը :

**ԹԱՂԱԿԱՆՆԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ**

Դուքը , քաղաքին մէջ ալ , մարդիկ ճիշդ նոյն կերպով կ'ընեն ընտրութիւնը :

Դուք շատ անգամ լսած էք որ թաղականներ կ'ընտրուին :


Ի՞նչ ըսել է թաղականի ընտրութիւն : Ասոնք եօթը կամ ինը թաղեցիներ են , որ հոգ կը տանին իրենց թաղին եկեղեցիին և զըպ- րոցին ու քանի որ եկեղեցին կը պատկանի նոյն թաղին բոլոր հայե- րուն , ուստի թաղին բնակիչները կը հաւաքուին , որպէս զի ընտրեն իրենց թաղականները :

Արդէն ութ օր առաջ , եկեղեցիին մէջ ծանուցում կ'ըլլայ և եկե- ղեցիին պատին վրայ կը կախուին թաղին մէջ այդ գործին յարմար քանուածէկ մարդոց անունները :

Այդ շարթուան մէջ եկեղեցիին ժամկոչը ամէն տուն քուէի թուղ- թիկը կը գրուէ և որոշուած օրը , ամէն թաղեցի եկեղեցիին բակը կախ- ուած քսանեմէկ անուններէն եօթին անունը կը գրէ ու կը տանի մասնաւոր տուփի մը մէջ կը ձգէ : Իրիկունը տուփը կը բացուի և ո՛վ որ ամէնէն շատ քուէն շահած է , կ'ըլլայ այդ թաղին թաղականը :

Ըսէ՛ք թէ ո՛վ կը ճանչնաք ձեր թաղին թաղականներէն :

- ՀԱՐՅԱՐԱՆ.— 1. Ի՞նչ ըսել է անհասական խնդիր եւ ի՞նչ ըսել է հանրային խնդիր :
- 2. Ի՞նչպէս կը կարգադրենք հանրային խնդիրները :
- 3. Ի՞նչ է ընտրութիւնը .— 4. Ի՞նչ է բուե .— 5. Ի՞նչպէս կ'ընտրենք թաղականները .— 6. Ուրի՞ք ի՞նչ ընտրութիւններ գիտէ :



Թուրքիոյ մայրաքաղաքը՝ Ենկիւրի

### Է. Կ Ա Ս

#### ԻՆՉ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

##### ՏԵՂԱԿԱՆ ԵՒ ԸՆԳՉԱՆՈՒԹ ՆՈՐՅԵՐ

Թաղի մը կամ քաղաքի մը տնեցած խնդիրները կը կոչուին տեղա-  
կան հարցեր : Բայց կան խնդիրներ , որ կը հետաքրքրեն ամբողջ  
երկրի մը ժողովուրդը : Օրինակի համար , երկրին մէջ ճամբաներ պիտի



շինուին , մէկ թաղի մը կամ քա-  
ղաքի մը գործը չէ ամբողջ երկրին  
մէջ ճամբաներ շինել : Պէտք է որ  
երկրին ժողովուրդը միանայ և  
չինձ ճամբաները :

Էս կամ , կրնայ պատահիլ որ  
ուրիշ երկիրներ թշնամութիւն քնեն  
մեր երկրին և կտրի երեսն մեզի  
դէմ : Այն ժամանակ , պէտք է որ  
ամբողջ երկիրը միանայ թշնամին  
գիմազելու , երկրին չորս կողմն-  
քէն գինուոր և գրամ պէտք է հա-  
ւաքել : Այս ալ խնդիր մըն է , որ կը  
հետաքրքրէ ամբողջ երկրին ժողո-  
վուրդը :

Թուրքիոյ առաջին նախագահը  
ԿԱԶԻ ՄՈՒՍՏՈՒՅԱ ՔԷՄԱԼ ՓԱՆԱ

Աստուք և աստուց նման ուրիշ

չատ մը խնդիրներ կը կոչուին քնդհանուր հարցեր :

##### ԻՆՉՊԸՍ ԵՒ ԿԱՐԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԳՉԱՆՈՒԹ ՆՈՐՅԵՐԸ

Ընդհանուր հարցերու կարգադրութեան համար պէտք է որ ամ-  
բողջ երկրին ժողովուրդը խորհրդակցի :

Բայց , եթէ մեծ քաղաքի մը ժողովուրդը կարելի չէ տեղ մը հա-  
ւաքել , հազա որքա՞ն գծուար է իրարու քով բերել ամբողջ երկրի  
մը ժողովուրդը :

Այս գծուարութեան ալ յազմած են մարդիկ :

Փոխանակ ամէնը մէկուեզ հաւաքելու , իրաքանչիւր քաղաքի

կամ գաւառի ժողովուրդ իր բնակիչներուն թուին համեմատ , կ'ընարէ  
քանի մը մարդ : Երկրին բոլոր կողմերէն քնարուած մարդիկ կը հա-  
ւաքուին քաղաք մը և հոն ժողով մը կը կազմեն :

Մեր երկրին մէջ այս ժողովը կը կոչուի Թուրքիոյ Ազգ . Մեծ Ժո-  
ղով և կը գումարուի Էնկիւրի մէջ : Այս պատճառով ալ Էնկիւրին  
կը կոչուի Թուրքիոյ մայրաքաղաքը :

##### ԻՆՉ Է ՕՐԷՆՍՊԻԹ ԿԱՐԳԱՎՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդին այս փոխանորդները իրենք չեն կարգադրեր երկրին  
գործերը , այլ միմիայն օրէնքներ կը գնեն , ատոր համար ասոնք օրէ-  
նադիր մարմին ալ կը կոչուին :

Քանի որ ասոնք միայն օրէնք կը գնեն , ուստի ուրիշ մարմին մըն  
ալ պէտք է , որ գործադրէ այդ օրէնքը : Օրինակի համար Ազգ . Մեծ



Այն շէնքը , ուր կը գումարուի Թուրքիոյ Ազգ . Մեծ Ժողովը

Ժողովը օրէնքով մը գալու թիւեր արդիւնք , պաշտօնեաներ պէտք են ,  
որպէս զի գալու թիւն քնարը ձերբակալին ու պատժեն : Ուրեմն օրէնս-  
դիր մարմինին քով , պէտք է նաև օրէնք գործադրող մարմին մը , որ  
կը կոչուի նաև կառավարութիւն :

Թուրքիոյ մէջ կառավարութեան գլուխը կը գանուի նախագահ  
մը , որ կ'ընարուի Ազգ . Մեծ Ժողովին կողմէ :

Ո՞վ է Թուրքիոյ Ա . նախագահը :  
Նախագահն ալ իր կողմէն , կ'ընարէ ուրիշ շատ մը պաշտօնեաներ ,  
որոնք կը կառավարեն ամբողջ երկիրը :

##### ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԿԱՆԸ

Այն երկիրները , ուր կառավարութեան գլուխը կը գանուի նա-  
խագահ մը , կը կոչուի Զանապետութիւն :

Եւ որովհետեւ, Թուրքիոյ մէջ ժողովուրդը ամբողջովին ինք կը  
դնէ իր օրէնքները, իր ներկայացուցիչներուն միջոցով, անոր համար  
ալ Թուրքիոյ կառավարութիւնը կը կոչուի՝ ժողովրդապետութիւն:

Ամէն երկիր ժողովրդապետութեամբ չի կառավարուիր: Կան եր-  
կիրներ, ուր ժողովուրդը այսքան իրաւունք չի վայելիր և շատ ձայն  
չունի իր երկրի օրէնքներուն մէջ: Կառավարութեան գլուխը կը գրա-  
նուի թագաւոր մը, որուն պաշտօնը ժառանգական է և ամէն իրա-  
ւունք ունի իր երկրին վրայ: Ինք իր ուզած օրէնքը կը դնէ, ուզած  
տուրքը կը գանձէ և ուզած մարդը կրնայ մահուան դատապարտել:  
Այս տեսակ կառավարութիւն մը կը կոչուի՝ բռնապետութիւն կամ բաց-  
արձակ միապետութիւն:

Կան նաև երկիրներ, ուր թէպէտ կայ միապետը, բայց ժողովուրդը  
շատ մը իրաւունքներ ձեռք ձգած է, այնպէս որ իր օրէնքները ինք  
կը դնէ և միապետը չի կրնար ժողովուրդի կամքին հակառակիլ, այ-  
սինքն թագաւորին իշխանութեան սահման մը դրուած է: Այս տեսակ  
կառավարութիւնները կը կոչուին՝ Սահմանադրական միապետութիւն:

**ՄԵՐ ԵՐԿՐԻՆ շՆՆ ԵՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ**

Թուրքիան, մինչև 1908 թուականը, բացարձակ միապետութիւն  
էր: Միապետները, որ Սուլթան կը կոչուէին, իրենց ուզած ձեւով կը  
կառավարէին երկիրը: Անոնց մէջ բարի Սուլթաններ եղած են, որ  
Թուրքիան կառավարած են լաւ կերպով, բարի հօր մը պէս, իսկ ոմանք  
ալ եղած են չար և նեղած են երկրին ժողովուրդը, ծանր տուրքեր  
դրած են և շատ մը կրթուած երիտասարդներ, առանց դատարանի,  
դատապարտած են այլևայլ պատիժներու:

Վերջին միապետ Սուլթանը՝ Ապիւլ Համիտ Բ. այս տեսակ մէկն  
էր: Ատոր համար Թուրք ժողովուրդը, չկրնայով դիմանալ այս չա-  
րիքներուն, 1908ին ապստամբեցաւ Սուլթանին դէմ, գահէն վար ա-  
ռաւ զայն և բացարձակ միապետութեան փոխարէն, հիմնեց Սահմա-  
նադրական Միապետութիւն մը: Բայց վերջին Սուլթաններն ալ եր-  
կիրը չկառավարեցին ժողովուրդին կամքին համաձայն և շատ անգամ  
միացան Թուրքիոյ թշնամիներուն հետ, ուստի 1924ին, Թուրք ժո-  
ղովուրդը ամբողջովին ջնջեց Սուլթանութիւնը և հաստատեց Հանրա-  
պետութիւն:

ՀԱՐՑԱՐԱՆ.— 1. Ի՞նչ է սեղական հարցը.— 2. Ի՞նչպէս կը կար-  
գադուին ընդհանուր հարցերը.— 3. Ի՞նչ է օրենսդիր մարմինը.—  
4. Ի՞նչ կը կոչուի Թուրքիոյ օրենսդիր մարմինը.— 5. Ի՞նչ է մայրա-  
քաղաքը.— 6. Ո՞րն է Թուրքիոյ մայրաքաղաքը.— 7.— Ի՞նչ է Հանրա-  
պետութիւնը, Միապետութիւնը եւ Սահմանադրական Միապետութիւնը:

**Բ. Մ Ա Ս**

**ՄԵՐ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ (\*)**

**Ը. Գ Ա Ս**

Օ Գ Ը 1

**ՕԳԸ ՉԵՆՔ ՏԵՍԵՐ, ԲԱՅՑ ԵՎ ԶԳՍՆՔ**

Օգը, կամ, շատ անգամ ինչպէս կ'ըսեն, մքնուրսը, կը շրջապատէ  
երկիրը և կը տարածուի մեր գլխուն վերեւ, դէպի վեր, մղոններով:  
Կը տեսնենք թռչունի մը թռիչքը և կամ օդապարիկի մը վեր  
բարձրանալը: Կը տեսնենք ձուկ մը, որ կը լողայ ջուրին մէջ:

Օգը այսպէս չենք կրնար տեսնել մեր աչքերովը, բայց գիտենք որ  
օգը կայ, որովհետեւ կը զգանք զայն, երբ գետի ուր, ամրան տաք օր  
մը գայ զովայնեկ մեր գէմքն ու ձեռքերը և կամ երբ ձմեռը սաստիկ  
փոթորիկ մը փրթի, կը տեսնենք որ տուներ կը փլչին և ծառեր կը  
տապալին:

**ՕԳԸ ԿԱՐԵՆՈՐ Է ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ**

Օգը շատ կարեւոր է բոլոր բոյսերուն, կենդանիներուն և մարդոց  
համար: Նոյն իսկ հողէն, անձրեւէն և արեւէն աւելի կարեւոր: Առանց  
անոր ո՛չ բոյսերը, ո՛չ կենդանիները և ոչ ալ մարդիկ, քանի մը վայր-  
կեանէն աւելի կրնար ապրիլ: Մենք ալ չենք կրնար ապրիլ առանց  
օդ շնչելու: Չուրին յատակը կը խեղդուինք, որովհետեւ հոն բաւական  
օդ չկայ:


**ՕԳԻՆ ՇԱՐՃՈՒՄՆԵՐԸ**

Օգը միշտ հանդարտ չէ. երբեմն կը շարժի և կը փոխէ իր տեղը:  
Օգին այս շարժումը կ'անուանենք գետիւտ, հով, փոթորիկ, ևլին.  
Ինչո՞ւ կը շարժի օգը:  
Որպէս զի կրնանք հասկնալ օգին շարժման պատճառը, ձեզի հետ  
կատարենք հետեւալ փորձը:

Սենեակի մը մէջ լամբ մը վառենք և քիչ մը հեռուն, ձխացող  
սիկար մը բռնենք: Ի՞նչ կը տեսնենք: Ծուխը կը շարժի դէպի լամբը և  
անկէ կը սկսի վեր բարձրանալ:

(\*) Յամաքը՛ն եւ ջուրի մասին խօսած ենք դատադրքիս Ա. տարիին մէջ:

Աննեակին օդն ալ, ճիշդ ծախին պէս, կը մօտենայ լամբին եւ կամ վառարանի մը, ու վեր կը բարձրանայ: Մենք ափիկա չենք լսուներ, որովհետեւ օդը ծախին պէս գոյն չունի:



Անապատի մեջ փոքրիկ մը

Այս է պատճառը որ ձմեռները, կրակ գրուած սենեակի մը ձեղունք աւելի տաք է, քան տախտակամածը:

**ՕՊԸ ԻՆՉՈՒՆ ՎԵՐ ԿԸ ԲԱՐՉՐԱՆԱՅ**

Օդին վեր բարձրանալուն պատճառը սա է. երբ օդը տաքնայ, կը թեթեւնայ եւ պազ ու ծանր օդը կը խուժէ տաք օդին կողմը ու գոյն վեր կը մղէ՝ անոր տեղը անցնելու համար:

Երկիրը շրջապատող մթնոլորտին շարժումները շատ կը նմանին սենեակին տաք օդի շարժումներուն:

Երբ տեղ մը օդը կը տաքնայ ու կը թեթեւնայ, այն ատեն պազ եւ աւելի ծանր օդը հոն կը խուժէ եւ վեր կը քչէ տաք օդը: Օրինակի համար, ամրան տաք օր մը, ժողովուրդը դափնալու համար ծովեզերք կ'երթայ, որովհետեւ գոլ գեփիւս մը կը փչէ հոն: Աւակից կուգայ այս գեփիւսը:

Արեւը ցամաքը աւելի շուտ կը տաքցնէ քան ջուրը: Երբ ցամաքը տաքնայ, անմիջապէս ցամաքն ալ կը տաքցնէ զինքը շրջապատող օդը: Այն ատեն ծովուն պազ օդը կը խուժէ ցամաք եւ վեր կը մղէ այնտեղի օդը: Այս խուժումը գեփիւս կամ հով կ'անուանենք:

Անցեալ տարի ստրվեցանք որ երկրագունդին վրայ տեղեր կան, ուր օդը չափազանց տաք է. այդ տեղերը Այրեցեալ գօտի կոչեցինք: Ընդհակառակը սառուցեալ գօտիներուն մէջ օդը չափազանց սառլ էր:

Այրեցեալ գօտիին մէջ, օդը միշտ կը տաքնայ ու կը թեթեւնայ. այն ատեն, սառուցեալ գօտիի պազ ու ծանր օդը կը խուժէ դէպի Այրեցեալ գօտին եւ վեր կը մղէ այն տեղի տաք ու թեթեւ օդը: Այս խուժումը երբեմն ա'յնքան ուժով կ'ըլլայ որ, երբ մեր վրայէն անցնի, կը փլցնէ տուները եւ կը խորտակէ ծառերը: Օդին այս գորաւոր շարժումը կը կոչուի փոքրիկ:

**ՕՊԸՆ ՇԱՐՃԱՐԱՆ ՕՊՈՒՏՆԵՐԸ**

Հովերն ալ իրենց օգուտները ունին: Անոնք կը քչեն ասպաստանաւեր, կը զարձնեն հողմանիւններ եւ կը մաքրեն մեծ քաղաքներու օդը, որ շատ անպամ աղտոտած կ'ըլլայ ծախով եւ փոշիով:

Բայց օդին շարժումները ասիէ շատ աւելի կարեւոր գործ մը կը սենանեն: Ասոնք են որ կը բերեն անձրեւները:

Անպամ մը մտածեցէ՛ք թէ, որքա՛ն ջուր պէտք է հողը ջրելու, գետերուն ջուր տալու եւ լիճերը լեցնելու համար:

Եթէ գործածէինք աշխարհի բոլոր նաւերը, բոլոր երկաթուղիները եւ փոխադրութեան միջոցները, այս ջուրերուն ամէնէն փոքրիկ մասն իսկ չէինք կրնար ուղիւնաւորելն փոխադրել ուրիշ տեղ: Բայց հովը շատ զխրութեամբ կը կատարէ այս հսկայ գործը:

Տեսնենք թէ ինչպէ՛ս:



Սաւաննին ջուրը կ'եռայ եւ կը շոգիանայ

Այսքան ջուրը ի՛նչպէ՛ս կը բարձրանայ օդին մէջ. մենք ինչո՞ւ չենք կրնար տեսնել զայն:

Սաճանին մէջ քիչ մը ջուր լեցուցէք եւ եռացուցէք: Քիչ վերջը

**ՋՈՒՐԸ ՇՈՒՄԻ ԿԸ ՎԵՐԱՆՈՒՆ**

Ջուրը, ամէն օր, վեր կը բարձրանայ գետերու, լիճերու եւ ուղիւնաւորութեան մակերեսէն: Ամէն երկվայրկեան հազարաւոր տակաւ ջուրեր կը բարձրանան ուղիւնաւորութենէն եւ կը շրջին օդին մէջ: Արդէն ամէն ատեն, օդին մէջ լիճեր լեցնելու չափ ջուր կայ:

ամբողջ ջուրը կը սպառուի: Ո՞ւր գնաց սահանին ջուրը: Բարձրացաւ օդին մէջ, ու մենք չկրցինք տեսնել, որովհետեւ սաքութիւնը հեղուկ ջուրը վերածեց անգոյն կազային մարմնի մը: Այս կազը շոգի կը կոչուի և այնքան թեթեւ է որ կը տատանի օդին մէջ:

Ջուրը շոգիացնելու համար անպայման եռացնելու պէտք չկայ: Ուր որ ջուր կայ, անկէ միշտ շոգի կը բարձրանայ: Դուք ամէն օր ձեր աչքովը կը տեսնէք ասոր փորձը: Զեր թրջուած հագուստները քիչ վերջը կը շորնան, ո՞ւր կ'երթայ ջուրը, շոգիի կը վերածուի:

ՀԱՐՅԱՐԱՆ.— 1. Ինչո՞ւ չենք տեսնուիր օդը.— 2. Ինչե՞ն գիտես որ օդ կայ.— 3. Օդը ի՞նչ օգուտ ունի.— 4. Ինչե՞ն առաջ կուգայ օդին շարժումը.— 5. Ի՞նչ է գեփիւրք, հովք, քամի.— 6.— Օդին շարժումները ի՞նչ օգուտ ունին.— 7. Օդին շարժումները ի՞նչպէս կ'ազդեն անձրեւին վրայ:

**Թ. Դ Ա Ս**

Օ Դ Ը 2

**ՇՈՂԻՆ ԻՆՉՊԻՆՍ ԱՆՉՐԵՒԻ Կ'ԸՂԻՆՍԵ**

Օդին մէջ բարձրացող շոգին միշտ նոյն տեղը չի մնար: Եթէ օդը ծովէն դէպի ցամաք կ'երթայ, շոգին ալ օդին հետ կը ճամբորդէ. երբեքեմն մինչև հարիւրաւոր մղոններ հեռանալէ վերջ, կրկին ջուր կ'ըլլայ և անձրեւի ձեւով վար կը թափի:

Ամառուան շատ տաք օր մը, ձեռքով շոշափեցէք պաղ ջուրի գաւաթի մը և կամ պաղպաղակի պնակի մը դուրսի կողմը: Զեր մատները պիտի թրջին, որովհետեւ ջուր կար գաւաթին դուրսի երեսին վրայ: Երբեմն կաթիլները աչքերով ալ կրնան տեսնուիլ:

Այդ ջուրը ներսէն դուրս չելաւ, որովհետեւ ո՛րեք է ծակ չկայ գաւաթին վրայ, ուրեմն դուրսէն եկաւ հոն: Օդին մէջ շոգի կար: Օդը, երբ հանդիպեցաւ պաղ գաւաթին, իր շոգին ջուրի վերածուեցաւ և կաթիլ կաթիլ հաւաքուեցաւ գաւաթին վրայ: Այդ կաթիլները կը նշմարուին նաև խոհանոցի պատուհանին ապակիին վրայ: Երբ սահաններուն ջուրը կ'եռայ, շոգի կը բարձրանայ: Այդ շոգին, երբ հանդիպի պաղ ապակիին, ջուրի կը վերածուի:

Կը տեսնէք ուրեմն որ շոգիով լեցուն օդ մը, երբ պաղի, այդ շոգիին մէկ մասը կրկին ջուր կ'ըլլայ: Ցաքը, ջուրը շոգի կ'ընէ և պաղը, այդ շոգին կրկին իր հին վիճակին, այսինքն ջուրի կը վերածէ:

Օդին մէջ գտնուող շոգին, զանազան առիթներով, կրնայ պաղի հանդիպել և ջուրի վերածուիլ:

Նախ՝ մենք անցեալ տարի ստրվեցանք որ լեռներու օդը դաշտերու օդէն աւելի պաղ կ'ըլլայ: Երբ հով մը կը հանդիպի լեռան, իր ճամբան չարունակելու համար վեր կը բարձրանայ, վերը օդը աւելի պաղ է, ուստի հոն շոգին կը խտանայ և կ'ըլլայ անձրեւ, և իրաւամբ լեռները երկրի մը ամէնէն շատ անձրեւոտ տեղերն են:

Ամառնային տաք օրեր, գեանին մօտ, օդը կը տաքնայ և վեր կը բարձրանայ. հոն կը հանդիպի պաղ օդի մը և շոգին կը վերածուի ջուրի: Այս է պատճառը որ ամառը, շատ տաք օդէ մը վերջ, ընդհանրապէս անձրեւ կ'ունենանք:

**ՄՇՈՒՇ ԵՒ ԱՄՊ**

Շոգին պաղի հանդիպելէ վերջ միշտ անձրեւ չըլլար: Անշուշտ բոլորդ ալ մշուշ տեսած էք ծովուն ու դաշտին վրայ կամ լեռան մը կատարը: Այս մշուշն ալ պաղած շոգի է, որ վերածուած է շատ փոքր և մեղի անտեսանելի ջուրի կաթիլներու:

Երբ այս մշուշը բարձր ըլլայ, ամպ կը կոչուի: Շատ անգամ վարէն մեր տեսած ամպը մշուշ պիտի տեսնենք, երբ լեռան գագաթը բարձրանանք: Անձրեւի կաթիլներն ալ մշուշէ առաջ եկած են, երբ շատ մը ջուրի մասնիկներ միանան իրարու, կը ծանրանան և այլևս չկրնալով օդին մէջ կենալ՝ վար կ'իջնան:

**ՉԻՆՆ ԵՒ ԿՍՐԵՈՒՏ**

Մինչև հիմա տեսանք ջուրին երկու ձեւերը՝ շոգին և անձրեւը: Շոգին կը կոչուի կազային մարմին, իսկ անձրեւը՝ հեղուկ մարմին:



Երբ անձրեւը շատ աւելի պաղի, այն աւտեն հաստատուն մարմին մը կ'ըլլայ և կը կոչուի սառ: Ցուրտին այն աստիճանը, որ ջուրը սառի կը վերածէ, կը կոչուի սառուցման կէս: Չիւնն ու կարկուտը սառուցման կէտին հասնող շոգիներ են:

**ՅՕԿ ԵՒ ԵՂԵԱՄ**

Յուրա գիշերները ջուրի կաթիլներ կը հաւաքուին բոյսերու կամ գեանի վրայ : ասոնք ցօլ կը կոչուին : Յօղն ալ օդին մէջ գտնուող ջրաշողին է : Արեւը մարը մտնելէ վերջ , բոյսերն ու գետինը աւելի արագ կը սրտանան և ասոնք ալ կը սրտանան զիրենք շրջապատող օդը , այն ատեն այդ օդին մէջ գտնուող շողին կը սրտանան և ցօլ կ'ըլլայ :


Այդ նոյն շողին երբ սառուցման կէտին հասնի , եղեամ կ'ըլլայ :

**Ի՞նչ է ՕՂԱՅԻՆ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ**  
Մեր կլիման շատ մեծ ազդեցութիւն ունի մեր կեանքին վրայ : Դուք ասիկա սորվեցաք անցեալ տարի , երբ կը կարգայիք երկրի գօտիներու մասին : Ուստի կարեւոր է որ խրաքանչիւր մարդ գիտնայ թէ՛ ինք ի՞նչ տեսակ կլիմայի տակ կ'ապրի : Ասոր համար է որ ամէն տեղ մարդիկ ծախսեր կ'ընեն , օգային կայաններ կը շինեն և ամէն օր կը գրեն օդին վիճակը , ասիկա կը կոչուի օդային արձանագրութիւն :

Ի՞նչ կը գրեն այդ արձանագրութեան մէջ :

**Ի՞նչ է ՀՈՂԱՄԱՅՈՒՆԸ**

Նախ մեր կլիման կախում ունի մեր հովերէն : Եթէ անոնք հարաւի տաք սովորանաներէն փչեն , ընդհանրապէս անձրևաբեր են , միւսները չոր են : Ուստի , օգային կայաններու մէջ ամէն օր կը գրեն հովին ուղղութիւնը :



Հողմանիւ

Հովին ուղղութիւնը գտնելու համար կը գործածուի հողմացոյց անունով գործիք մը , որ ցոյց կուտայ թէ հովը ո՞ր կողմէն կը փչէ :

Հովին ուղղութենէն գտնելու համար կը գործածուի ջերմաչափ անունով գործիք մը : Ինչպէս որ կը տեսնէք պատկերին մէջ , ջերմաչափը արտադրել շինուած երկար ու նեղ խողովակ մըն է , որուն վարի ծայրը ուսած

է փոքրիկ գնդիկի մը չափ : Այս խողովակին մէջ սնդիկ լեցուած է : Երբ տաքութիւնը աւելնայ , այդ սնդիկը խողովակին մէջէն վեր կը բարձրանայ , իսկ երբ տաքութիւնը պակսի , սնդիկը վար կ'իջնէ : Խողովակին վրայ գծեր գծուած են , ասոնք կ'օգնեն որ չափենք թէ սնդիկը որքա՞ն բարձրացած կամ իջած է , այսինքն տաքութեան աստիճանը ո՞րքան է :

Օգային արձանագրութեան մէջ կը գրեն նաև օդին տեսակը , այ-

սինքն ամպո՞տ է , անձրևա՞յին թէ պայճա՞տ :  
Դուք ալ կրնաք պահել օգային արձանագրութիւններ՝ եթէ գործիքներ ունենաք : Հետեւեալը օգային արձանագրութեան նմոյշ մըն է :



Ջերմաչափը

| Թուական | Օրուան ժամը    | Հովերու ուղղութիւն   | Օդի սեռակը  | Ջերմաչափի ասիւնը |
|---------|----------------|----------------------|-------------|------------------|
| Մարտ 10 | 8 կես օրէ առաջ | Հարաւ . արեւելք      | Ամպոս       | 55°              |
| »       | 6 կես օրէ ետք  | Հանդարտ              | Թեքել անձրև | 40°              |
| Մարտ 11 | 8 կես օրէ ետք  | Արեւմտ . գօրաւ . հով | Պայծառ      | 30°              |

**ՀԱՐՅԱՐԱՆ.** — 1. Շոգին ի՞նչպէս չոր կ'ըլլայ. — 2. Ի՞նչ փորձերով կրնա արագացանել. — 3. Շոգին ի՞նչպէս կրնայ պաղի հանդիպիլ. — 4. Ի՞նչ է անպր եւ մետեր. — 5. Ի՞նչ է անձրևը , ձիւնն ու կարկուտը . — 6. Ի՞նչ է եղեամը եւ ցօլը. — 7. Ի՞նչպէս կը պահեն օդին արձանագրութիւնը :



### Գ. Մ Ա Ս

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԻ ՄԱՍԻՆ

### Ժ. Դ Ա Ս

## ԵՐԿՐԻՆ ՋԵՒՆ ՈՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

#### ՆՐԱԿԵՐ ԿՆՈՐ Է:

Մեր երկիրը, որուն վրայ կ'ապրինք, նորնջի նման կլոր գունդ մըն է: Այս կլորութիւնը մարդիկ հասկցած են, Մակելլանի նման երկրին շուրջը պտտելով:



Մովուն մակերեսը կոր է

րութիւնը մենք ալ կրնանք նշմարել, եթէ կանգնինք ընդարձակ ծովու մը եզերքը և դիտենք հեռուները: Հոն, ծովուն մակերեսը քիչ մը կոր պիտի նշմարենք: Ճիշդ այս կորութեան պատճառով ալ հեռուէն եկող նաւերուն նախ կայմերը կ'երևան և վերջէն միւս մասերը:

Մենք գիտենք, որ միայն գունդները կլոր շուրջը կը ձգեն: Ասիկա կրնաք փորձել, եթէ զիշերը սենեակի մը մէջ, լամբին առջև զանազան ձեւով առարկաներ կախէք: Անոնցմէ միայն գունդը զիմացի պատին վրայ կլոր շուրջ մը պիտի ձգէ: Մարդիկ յաջողած են երկրին շուրջը տեսնել, թէ ի՞նչպէս, ատիկա պիտի սորվիք, երբ քիչ մը աւելի մեծնաք: Մարդիկ երկրին շուրջը կլոր տեսած և հետևելուցած են որ երկիրը կլոր է:



Մակելլան

#### ՆՐԱԿԵՐ, ՕՐԱԿԱՆ ԹԱՆՕՒԹՅՈՒՄԸ


Այս կլոր գունդը անշարժ չէ, այլ կը դառնայ միշտ իր առանցքին վրայ: Երկրին այս շարժումը կը կոչենք քաւալում, որ ունի իր շատ մը կարևոր արդիւնքները:

Նախ՝ շնորհիւ այդ թաւալումին, Արեւը կը ծագի և մարը կը մտնէ: Մեզի աշնպէս կը թուի թէ Արեւն է որ կը շարժի և մարդիկ երկար տարիներ այդպէս համոզուած էին: Բայց վերջը տեսան որ սխալած են: Երկիրն է որ կը թաւալի ինքն իր վրայ և միայն մեզի կը թուի որ Արեւը կը շարժի:

Ասիկա շատ լաւ կը հասկցուի, երբ մենք ձի, չողեկառք կամ հանրակառք նստինք: Երբ ասոնք շատ արագ քայլեն, մեզի աշնպէս կը թուի որ մենք կեցած ենք և մեր շուրջը գտնուող առարկաները կը վազեն, մեզի հակառակ ուղղութեամբ: Այսպէս ալ երկիրը միայն աստիճան արագ կը թաւալի որ մեզի կը թուի թէ մենք չենք որ կը դառնանք, այլ Արեւն է որ կը քայլէ: Եւ որովհետեւ Արեւը Արեւելքէն կը ծագի, այդ կը նշանակէ որ մենք հակառակ ուղղութեամբ, այսինքն Արեւմուտքէն Արեւելք կը դառնանք:

#### ԳԻՔԵՐ ԵՒ ԳԵՐԵԿ

Այս թաւալումը մեզի կը բերէ քանի մը ժամուան լոյս և յետոյ քանի մը ժամուան մութ: Այսպէս կ'ունենանք ցերեկ և գիշեր:



Որովհետեւ երկիրը 24 ժամն կը թաւալի ինքն իր վրայ, ուրեմն գիշերուան և ցերեկուան տեւողութիւնը պիտի ըլլայ 24 ժամ, որ կը կոչուի մեկ օր: Եթէ երկիրը

#### ԳԻՔԵՐ ԵՒ ԳԵՐԵԿ

չթաւալեր և կենար անշարժ, այն ատեն մենք ցերեկ և գիշեր չէինք տեսնար: Երկրին Արեւին կողմը եկած մասը միշտ ցերեկ պիտի ըլլար, իսկ հակառակ կողմը՝ միշտ գիշեր:

#### ՆՐԱԿԵՐ ՏՆՐԵՆԱՆ ՇԱՐժՈՒՄԸ

Երկիրը իր թաւալումէն զատ, ուրիշ շարժում մըն ալ ունի, որ

չատ կարեւոր է: Երկիրը կը դառնայ նաև Արեւին շուրջը և այս երկու շարժումները կը կատարէ միասին, այսինքն՝ թէ՛ կը թաւալի ինքն իր վրայ և թէ՛ միեւնոյն ատեն կը դառնայ Արեւին շուրջը:

Երկիրը կը շրջան մը կ'ընէ Արեւին բոլորափոք: Այս շրջանը ըրած ժամանակ, ինքն իր վրայ ալ 365 անգամ կը թաւալի. ուրիշ խօսքով, 365 օրէն Երկիրը կը դառնայ Արեւին բոլորափոք: Այս 365 օրը կը կոչուի մեկ տարի: Երկրիս այս շարժումը իր թաւալումէն զանազանելու համար, կը կոչենք Երկրին տարեկան շարժումը:

**ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ**

Երկրին թաւալումը կուտայ մեզի գիշեր և ցերեկ, իսկ անոր տարեկան շարժումը մեզի կուտայ չորս եղանակներ, այսինքն՝ Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ: Եթէ Երկիրը չդառնար Արեւին շուրջը և միշտ տեղ մը ուղիղ կենար Արեւին դէմ, այն ատեն Արեւը Հասարակածին վրայ ուղղակի պիտի գարնէր և հոն միշտ ամառ պիտի ըլլար: Բարեխառն գոտիներու վրայ քիչ մը չեղակի պիտի գարնէր և հոն ալ միշտ գարուն կամ աշուն պիտի ըլլար, իսկ սառուցեալ գոտիներու վրայ ալ ձմեռը միշտ միեւնոյն աստիճանը պիտի ունենար:

**ԻՆՉ Է ԱՐԵՒԻՆ ԶԳՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ**

Տղոցմէ անոնք որ գերձանի մը ծայրը քար մը կապած և գերձանին միւս ծայրէն բռնելով դարձուցած են, տեսած են որ քարը գարձած ժամանակ, երբ գերձանը կտրի, քարը անմիջապէս կը ցատկէ հետուն: Հասցա ի՞նչպէս կ'ըլլայ որ Երկիրը Արեւին բոլորափոք այդքան արագութեամբ կը դառնայ, բայց երբեք չի ցատկեր հետունները:

Որովհետեւ Արեւին մէջ ուժ մը կայ, որ Երկիրը կը կապէ Արեւին: Այդ ուժը կը կոչուի ձգողական ուժ:

Ինչպէս որ երկրին մէջ կայ ձգողական ուժ մը, որ ամէն ինչ իրեն կը քաշէ, նոյնպէս ալ Արեւը Երկիրը կը քաշէ իրեն և թոյլ չի տար որ Երկիրը ցատկէ հետունները:

**ՀԱՐՑԱՐԱՆ.**— 1. Ի՞նչ ձեւ ունի Երկիրը. — 2. Երկրին կլորութեան ի՞նչ փաստեր կան. — 3. Ի՞նչ է բաւալումը եւ մեզի ի՞նչ օգուտ ունի. — 5. Ի՞նչ է Երկրին տարեկան շարժումը եւ ի՞նչ օգուտ ունի մեզի. — 6. Ո՞րքան տեղափոխուած ունին այս երկու շարժումները. — 7. Ինչո՞ւ Երկիրը իր տարեկան շարժման ժամանակ հետ ունենք չի ցատկէ:


**Ժ Ա. Գ Ա Ս**

**ԶՈՒԳԱՆԵՌԱԿԱՆՆԵՐ ԵՒ ՄԻՋՕՐԷԱԿԱՆՆԵՐ**

**ՆԵՐՍԱԳՈՒՆԳԻՆ ՎՐԱՅ ԻՆՉՈՒ ՆՇԱՆՆԵՐՈՒ ՊԷՏԵ ՈՒՆԻՆԵՐ**

Աշխարհագրութիւն կարգացողի մը համար, ամէն բանէ աւելի կարեւոր է գիտնալ թէ՛ ո՞ւր կը գտնուի այսինչ քաղաքը կամ, այնինչ լեռը: Այսինքն կարեւոր է ճշգիւ տեղի մը գիրքը:

Ասիկա շատ գիւրին դործ մը չէ: Երկրագունդը շատ ընդարձակ է, այնքան ընդարձակ որ, եթէ հարաւային բևեռէն ճամբայ ելելու ունենաք ընդարձակ օր, եթէ հարաւային բևեռէն ճամբայ ելելու կրնանք չարաթններ վերջ հասնիլ հիւսիսային բևեռ:



Այսքան ընդարձակ տարածութեան վրայ կան շատ մը քաղաքներ, գետեր, լեռներ, լիճեր և այլն: Պէտք է որ գիտնանք թէ ասոնք երկրագունդին ո՞ր կողմը կը գտնուին և կամ ասոնք ո՞րքան հեռու են իրարմէ:

Որպէսզի կարենանք աւելի գիւրին սորվիլ տեղի մը գիրքը, մարդիկ մտքով նշաններ դրած են Երկրագունդին վրայ:

Այդ նշանները կարգ մը դժեր են, որոնք իրարմէս գոյութիւն չունին. բայց մենք կ'ենթադրենք որ անոնք կան և նոյն

Հասարակած, զուգահեռական եւ լայնութեան ասիւններ իսկ, քարտէսներու վրայ ալ կը գծենք, որպէսզի այդ նշաններուն մեր փնտած տեղերը:

**ԻՆՉ Է ՀԱՍՏԱՐԱՍԾԸ**

Իբր նշան, մարդիկ մտքով երկրագունդին վրայ մեծ շրջանակ մը դրած են, որ բևեռներէն հաւասար հեռաւորութիւնով մը Երկիրը

մէջտեղէն երկու մասի կը բաժնէ : Այս շրջանակը կը կոչուի Հասարակած :  
 Երկրագունդին այն մասը, որ այս շրջանակին հիւսիսային կողմն է, կը կոչուի Հիւս. կիսագունդ. իսկ հարաւային կողմինը Հար. կիսագունդ :


Հիմա հասարակածը մեզի համար նշան մըն է, որուն օգնութեամբ կրնանք մեր փնտռած քաղաքին տեղը քիչ մը բացատրել :

Օրինակի համար, երբ կը փնտռեմ Կ. Պոլիսը, կը նայիմ գունդին

վրայ, տեսնելու համար թէ մեր ծանօթ գծէն, այսինքն հասարակածէն, Հիւսիս է թէ Հարաւ : Եթէ Հիւսիս է, կ'ըսենք թէ Կ. Պոլիս հասարակածին հիւսիսային կողմն է, և կամ Կ. Պոլիս հիւսիսային կիսագունդին վրայ է :

**ԶՈՒԳԱԶՆՈՒՄԱՆՆԵՐ  
 ԵՒ ԼՍԵՆՈՒԹԵԱՆ  
 ԱՍԻՃԱՆՆԵՐ**

Իայց մենք այսքանով Պոլսոյ տեղը գիտցած չենք ըլլար, որովհետեւ հիւս. կիսագունդն ալ շատ ընդարձակ տեղ մըն է և չեմ կրնար բերլ թէ այդ ընդարձակ տեղին ո՞ր կողմն է : Ուստի, հիւս. կիսագունդին վրայ ալ



Միջօրեական եւ երկայնութեան աւսիճան

մեզի նշաններ պէտք են, որպէս զի անոնց նայելով, կարենանք բերլ Կ. Պոլսոյ ճիշտ տեղը :

Իբր նշան, հասարակածէն հաւասար հեռաւորութեամբ ուրիշ գիծեր ալ կը քաշենք : Ընդհանրապէս հիւս. և հար. կիսագունդերը ՉՊական մասերու կը բաժնենք և անոնց վրայ իրարմէ հաւասար հեռաւորութիւնով ՉՊական շրջանակներ կը գծենք : Այս շրջանակները կը կոչուին գուգանեռական գծեր և անոնց մէջտեղի միջոցը՝ լայնութեան աւսիճան :

Գունդերու վրայ հեռաւորութիւնները այս աստիճաններով կը չափենք : Հիմա, երբ մեզի հարցնեն Կ. Պոլսոյ տեղը, այլևս չենք բերլ թէ անիկա հիւս. կիսագունդին վրայ է, այլ կ'ըսենք թէ՛ Կ. Պոլիս կը գտնուի հիւսիսային կիսագունդին 41-րդ աստիճանին վրայ : Ասիկա կը նշանակէ որ Կ. Պոլիս հասարակածէն դէպի հիւսիս 41 աստիճան հեռու է :


Քարտէսին վրայ այս աստիճանները կը նշանակենք թուանշաններով և վրան (°) այս նշանը կը գնենք :

**ՄԻՋՕՐԷԱԿԱՆ ԵՒ ԵՐԼՍԵՆՈՒԹԵԱՆ ԱՍԻՃԱՆ**

Կ. Պոլսոյ լայնութեան աստիճանը ստրվելով, գիտցած կ'ըլլանք անոր հասարակածէն դէպի Հիւսիս ունեցած հեռաւորութիւնը : Պոլսոյ ճիշտ տեղը ստրված ըլլալու համար, պէտք է գտնել նաև անոր դէպի Արեւմուտք և կամ դէպի Արեւելք ունեցած հեռաւորութիւնը : Ասոր համար հասարակածը կը բաժնենք 360 մասերու և այդ բաժանումներուն վրայէն, բեւեռէ բեւեռ 360 գիծ կը քաշենք, որոնք կը կոչուին երկայնութեան գիծ կամ միջօրեական :

Մարդիկ համաձայնած են որ Կոնստն քաղաքին մօտէն, կրինիչի վրայէն, անցնող գիծը նկատեն գլխաւոր միջօրեական և անկէ սկսելով հաշուեն գծերը դէպի Արեւելք կամ դէպի Արեւմուտք :

Այս գիծերուն մէջտեղի տարածութիւնը կը կոչուի երկայնութեան աւսիճան : Երկրագունդին վրայ լայնութեան ու երկայնութեան աստիճանները ստրվելէ վերջ, այլևս դիւրին կ'ըլլայ ո՛ր է տեղի ճիշտ դիրքը որոշել : Այս անգամ երբ մեզի հարցնեն Կ. Պոլսոյ տեղը, կ'ըսենք ո՞ր Կ. Պոլիս կը գտնուի հիւս. լայնութեան 41° և դէպի Արեւելք երկայնութեան 24° վրայ (\*) :



Արեւելեան եւ Արեւմտեան կիսագունդերը իրենց գուգանեռականներով եւ միջօրեականներով

(\*) Գտնազան քաղաքներու տեղը քարտէսին վրայ ցոյց տալ եւ աշակերտին գտնել տալ անոնց լայնութեան եւ երկայնութեան աստիճանները :

**ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՒ ԱՐԵՎՄՏԵԱՆ ԿԻՍՏԱԳՈՒՆԳԵՐ**

Ո՛ր է միջօրէականով եթէ կարենանք երկրագունդը ճեղքել, այն ատեն կ'ունենանք երկու կիսագունդեր, որոնք կը կոչուին Արեւելեան եւ Արեւմտեան կիսագունդեր:

Անշուշտ մարդիկ չեն կրնար ճեղքել երկրագունդը, բայց որովհետեւ իր կյոթութեան պատճառով կարելի չէ անոր երկու երեսները գծել մէկ քարտէսի վրայ, ուստի մարդիկ ենթադրած են զայն ճեղքուած և անոր երկու կողմերը քով քովի դրած են: Այդ երկու մասերուն վրայ կրնանք տեսնել երկրագունդին վրայ գտնուած բոլոր ջուրերն ու ցամաքները:

**ՀԱՐՅԱՐԱՆ:** — 1. Երկրագունդին վրայ ինչո՞ւ մտաւոր գծեր կը գծենք. — Ի՞նչ է Հասարակածը. — 3. Ի՞նչ է հիւս. եւ հար. կիսագունդը. — 4. Որո՞նք են գուգահեռական գծերը եւ լայնութեան ասիճանները եւ Բանի՞ հաս են. — 5. Որո՞նք են միջօրէականները եւ Բանի՞ հաս են. — 6. Ի՞նչ է երկայնութեան ասիճանը. — 7. Ի՞նչ է գլխաւոր միջօրէականը. — 8. Որո՞նք են Արեւելեան եւ Արեւմտեան կիսագունդերը:

**ՓԲ. Գ Ա Ս**

**ԳՕՏԻՆԵՐԸ ԵՒ ԿԵՆՏԱՆԵՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԻՆԵՐԸ ԲՈՅՍՏԵՐԻ ԵՒ ԿԵՆՏՐՈՆԵՐԸ ՎՐԱՅ**

**ԲՈՅՏԵՐ ԳՕՏԻՆԵՐ ԿԱՆ**

Երկիրը իր կլիմային նայելով, չինգ գօտիներու բաժնուած է: Հասարակածին երկու կողմը աշխարհիս ամէնէն տաք տեղն է և այրեցեալ գօտի կը կոչուի:


Այրեցեալ գօտիին երկու կողմը տեղեր կան, ուր կլիման ոչ սաստիկ տաք է և ոչ ալ սաստիկ սառը: Երկրին այդ մասերը կը կոչուին բարեխառն գօտիներ: Հիւսիսային կողմինը կը կոչուի Հիւսիսային բարեխառն գօտի և հարաւային կողմինը՝ Հարաւային բարեխառն գօտի:

Այս երեք գօտիներէն զատ, երկրին երկու բևեռներուն շուրջը բաւական ընդարձակ տեղեր կան, ուր օդը չափազանց ցուրտ է, և կը կոչուին Սառուցեալ գօտիներ: Հիւսիսային բևեռին շուրջինը կը կոչուի Հիւսիսային Սառուցեալ գօտի, իսկ հարաւային բևեռին շուրջինը՝ Հարաւային Սառուցեալ գօտի:

**ԲՈՅՏԵՐ ԵՒ ԿԵՆՏՐՈՆԵՐ ՍԱՌՈՒՅՑՍԱԼ ԳՕՏԻՆԵՐՈՒՆՆ ԎՐԱՅ**

Այս գօտիները շատ մեծ ազդեցութիւն ունին բոյսերու, կենդանիներու և մարդոց կեանքին վրայ:

Սառուցեալ գօտիին վրայ շատ քիչ բոյս կրնայ ապրիլ, որովհետեւ հոն հողը սառած է և հոյն-




խակ ամառը բոլորովին չի կակուղնար: Բոյսերու արմատները սառած հողէն չեն կրնար իրենց սնունդը առնել: Մեծ ծառեր չկան: Կան միայն քանի մը մացառներ, որոնք ձիւնին տակ կը պահուին՝ ձմրան սաստիկ ցուրտէն պաշտպանուելու համար: Քանի մը խոտեր և ծաղիկոլ բոյսեր միայն ամրան մէջ կը բացուին, բայց շուտով կը

Հիւսիսային արջը

մեռնին: Անոնց կեանքը շատ կարճատեւ կ'ըլլայ:

Կենդանիներ ալ շատ չկան հոն: Տեղ մը ուր բոյս չկայ, հոն ի՞նչ-



Հիւսիսային եղջերու

պէս կրնան կենդանիներ ապրիլ: Եթէ ուրիշ պատճառներ ալ չըլլան, անօթութենէ կը մեռնին: Քանի մը սպիտակամորթ կենդանիներ, ինչպէս հիւս. արջը և ուրիշ կենդանիներ, ինչպէս հիւս. եղջերուն կ'ապ-

րին, գծուարութեամբ: Այս կենդանիներէն ոմանք թռչունն կ'ուտեն, ոմանք՝ ծովային կենդանի, իսկ եղջերուն ալ կ'ապրի ժայռերու վրայ բուսած տեսակ մը խոտով, որ կը կոչուի եղջերային մամուս:



Մամուս

Սառուցեալ գոտիին մէջ ծովային կենդանիները առատ են, որովհետեւ ցուրտը կ'ազդէ միմիայն ծովուն մակերեսին վրայ, իսկ անկէ քիչ մը վար արդէն տաք է: Ուստի ծովուն մէջ կենդանիները առանց նեղուելու կրնան ապրիլ:

Սմառը ծովային թռչուններ տասնեակ հազարներով կ'ապրին և իրենց բոյնները կը շինեն ժայռերուն վրայ: Հրազանի ձայնէ մը, երբ անոնք վեր բարձրանան, երկինքը կրնան ծածկել և իրենց կանչերով կրնան խլացնել մեզ: Սառուցեալ գոտիի այս մասերը կը կոչուին բուհերա:

**ԿՈՅՍԵՐ ԵՒ ԿԵՆԿՈՆԵՐԵՐ  
ԱՅՐԵՑՆԵՍԻ ԳՕՏԻՆ ԿՐԱՅ**

Այրեցեալ գոտիին վրայ տեղեր կան, ուր տարւոյն մէջ ո՛րէ է ժամանակ անձուր տարածումը:

րիւր պակաս չըլլար: Այսքան խոնաւութեան և տաքութեան մէջ բոյսերը արագ կ'աճին: Այրեցեալ գոտիի այդ չրջաններուն մէջ բոյսերը առատ ու պէտպիսուն են. ծաղիկները բազմազոյն են և ամէն կողմ կ'աճին հսկայ ծառեր:



Այրեցեալ գոտիի վրայ խիտ ծառեր

Անտառները այնքան խիտ են որ, մարդիկ չեն կրնար քալել:

անոնց մէջէն: Կենդանիներուն մէջ մեր առաջին ուշադրութիւնը կը գրաւեն միջատները, որոնք առած են ծաղիկներուն գոյները: Ամէնէն սիրուն թիթեռնիկները հոն կը գանուին: Թռչուններն ալ առատ են:



Այրեցեալ գոտիի անտառ

և իրենց գեղեցկութեամբը կը մրցին թիթեռնիկներուն հետ: Հոն է սիրամարգը, գրախոտահարը, բստեանը և ուրիշներ:


Խիտ անտառներուն մէջ կ'ապրին չորքոտանիներ, վիթխարի և վայրի կենդանիներ. փիղը, վագրը, յովազը, առիւծը, ընձուղար և ուրիշ բազմաթիւ գիշատիչ կենդանիներ, որոնց անունները միայն լսած էք դուք: Այս տաք անտառներուն մէջ կ'ապրին նաև մարդակերպ կապիկներ:

Շատ մը սողուններ կան հոս, որոնց մեծ մասը վնասակար և թունաւոր են, ինչպէս օձեր, կոկորդիլոսներ, և շն:

**ԱՕխարհագրութիւն**

**ԲԱՐԵԽԱՌՆ ԵՒ ԿԵՆՂԱՆԻՆԵՐ ՈՒՐԵՆԱՍՈՆ, ԳՕՏԻԻ ՏԱԿ**

Բարեխառն գօտիին տակ շատ մը տեղեր ծածկուած են անտառներով, բայց որովհետեւ անձրեւները ընդհանրապէս չափաւոր են, ուստի անտառներն ալ աշնքան խիտ չեն: Ծառերը աւելի մեծ և բարձր են Այրեցեալ գօտիին մօտերը, բայց երբ հեռանա՞ք այս շրջանէն և մօտենանք Սառուցեալ գօտիին, բոյսերը կը նուազին ու կը փոքրընան: Կրնա՞ք բացատրել պատճառը:



Այս անտառներու մէջ կ'աճին եղեւինի, մայրիի նման փշատերեւ ծառեր. ասոնք կը կոչուին մօտադալար, որովհետեւ միշտ կանաչ կը մնան, և կամ կաղնիի, կնձնիի և շագանակենիի նման սալարբաւոր ծառեր:

Բարեխառն գօտիի մէջ կան տեղեր, ուր անձրեւները շատ նուազ են. գրեթէ երաշտաթիւն կը տիրէ հոն. այդ շրջաններուն մէջ անտառներ չկան, մեծ ծառեր չեն աճիր, այլ միայն պարնան մէջ կը բուսնին խոտեր, որոնք

կը խամբին անձրեւի պակասութենէն: Այս շրջանները



Մարդակերպ կապիկներ

ները կը կոչուին սափասաններ:

Բարեխառն գօտիի մէջ կենդանիներն ալ բազմաթիւ չեն: Վայրի կենդանիները շատ նուազ են. անտառներու մէջ հազիւ թէ գայլի և արջի նման կենդանիներ կ'ապրին. ասոնք ալ սպառնալու մօտ են: Իսկ տափաստաններու վրայ կ'արածին բազմաթիւ ընտանի կենդանիներ, ինչպէս կովը, գոմէշը, այծը, ոչխարը. ասոնք հազարաւորներով միասին կ'ապրին և կուտան մարդոց սնունդին մեծ մասը:

ՀԱՐՅԱՐԱՆ. — 1. Ինչո՞ւ սառուցեալ գօտիին մէջ անոս բուսա-

կանուրիւն եւ կենդանի կայ:— 2. Ի՞նչ գիտես Այրեցեալ գօտի բոյսերուն եւ անտառներու մասին.— 3. Ի՞նչ կենդանիներ կը բնակին այդ գօտիին մէջ:— 4. Ի՞նչ է բուսեալ եւ սափասանը. — 5. Ի՞նչ ծառեր կը բուսնին բարեխառն գօտիին սակ. — 6. Ի՞նչ կենդանիներ կ'ապրին բարեխառն գօտիին սակ:

**Ժ Բ. Կ Ա Ս**

**ՄԱՐԳԿԱՅԻՆ ԿԵՂԱՆԻՆ ԳՕՏԻՆԵՐՈՒՆ ՄԷՋ**

**ԽՈՓՇԻՆՆԵՐԸ ՏԳԷՏ ԵՆ**

Այս գօտիները, ինչպէս բոյսերու և կենդանիներու, նոյնպէս մարդոց կեանքին վրայ մեծ ազդեցութիւն ունին:

Անցեալ տարի մեր աշխարհագրութեան դասին մէջ կարդացինք թէ՛ Սառուցեալ և թէ՛ Այրեցեալ գօտիին մէջ ապրող մարդոց կեանքէն քանի մը հետաքրքրական տեղեկութիւններ: Այրեցեալ գօտիին մէջ տեսանք Ափրիկէի խափշիկները: Ասոնք շատ զիւրիւն կեանք մը կ'ապրէին: Ապրուստ ձարելու համար աշխատելու պէտք չունէին, որովհետեւ թէ՛ բոյսը և թէ՛ կենդանին իրենց շուրջը առատ էր. կը բաւէր միայն հաւաքել և ուտել:

Օ՛, ի՛նչ լաւ կեանք, պիտի գոչէք թերեւս. բայց տեսէ՛ք որ այս մարդիկը իրենց այդ զիւրիւն կեանքին մէջ մնացած են շատ տղէտ, բոլորովին վայրենի վիճակի մէջ: Կարգալ գրել չեն գիտեր: Իրենց անտառներէն զուրս բան մը չեն տեսած և եթէ ճերմակ ու կրթուած մարդ մը տեսնեն, կամ կը փախչին վախնալով և կամ ապշութեամբ կը նային անոր հազամ հազուստներուն, որովհետեւ ասոնք գրեթէ մերկ են: Անոնցմէ տմանք արդէն իրարու միս կ'ուտեն:

**ԽՈՓՇԻՆՆԵՐՈՒ ՏԳԷՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ**

Ա. Իրենց գիւրի կեանքն է

Ինչո՞ւ համար այսքան ետ մնացեր են այս մարդիկը, գիտե՞ք: Որովհետեւ շատ զիւրիւն կը վատկին իրենց ապրուստը:

Մի՛ գարմանաք այս բառիս: Մէկը որ ստանց աշխատանքի կրնայ իր ապրուստը ձարել, պէտք չունենար այլիս ապրուստ ձարելու համար նոր միջոցներ փնտռելու և երբ մէկը նոր բաներ չճնարէ

կամ չսորվի, կը մնայ իր հին վիճակին մէջ: Խափշիկները ասոր համար մնացեր են իրենց հին վիճակին մէջ և չեն զարգացեր:

**Բ. Իրենց կլիման է**

Ասոնց տղէտ մնալուն պատճառներէն մէկն ալ իրենց կլիման է: Այրեցեալ գօտիի տակ կլիման չափազանց տաք է. այսքան տաքութեան մէջ մարդիկ կը թուլնան և չեն կրնար աշխատիլ: Չէ՞ որ ամառները դուք ալ կը նեղուիք ծանր աշխատանքէ, և ասոր համար



Խափշիկները՝ իրենց սանր մէջ

դպրոցները կը գոցուին: Խափշիկները շատ աւելի տաքութեան մէջ կ'ապրին և չեն կրնար ծանր աշխատանքի դիմանալ, և ո՛վ որ չաշխատիր, բնականաբար ետ կը մնայ, չի կրնար զարգանալ:

**ՅԱՐԵՄԱՅԻՔ ԳԺՈՒՍՐՈՒԹՅԱՄԲ ԿՆՊՐԵՆ**

Խափշիկներու կեանքին ճիշտ հակառակն է Եսքիմացիներուն ապրած կեանքը: Ասոնք կ'ապրին չափազանց ցուրտ կլիմայի տակ և իրենց շուրջը պատրաստ ո՛ն է ուտելիք չեն կրնար գտնել: Իրենց ամբողջ կեանքը կոխ մըն է ձիւնին ու ցուրտին դէմ: Քիչ մը ուտելիք ձարելու համար պէտք է ամբողջ օրը աշխատին և շատ անգամ ալ ձեռ-

քերնին պարսպ ետ կը դառնան: Ասոնք ամէն վայրկեան անօթի մնալու վտանգին տակ են:

**ԳԺՈՒՍԸ ԿԵԱՆՔԸ ՍԼ ՄԱՐԳԸ ՏՊԷՏ ԵՎ ՊԱՆԷ**

Ասոնք ալ խափշիկներու չափ ետ մնացած ժողովուրդ մըն են. ո՛չ կանոնաւոր տուն ունին, ոչ դիր և ոչ ալ դիրք. ո՛չ կրնան ցանել և քաղել: Ասոնք ալ կատարեալ վայրենի մնացած են:

**Ինչո՞ւ արդեօք:**

Որովհետեւ ասոնք ալ շատ դժուարութեամբ ձեռք կը ձգեն իրենց ապրուստը: Բոյս չեն կրնար ցանել, որովհետեւ կը սառի. կենդանի ալ չեն կրնար պահել, որովհետեւ անոնք ատանց բոյսի չեն կրնար ապրիլ. ուտի, ստիպուած են որսով միայն ապրիլ և ամբողջ օրը վազվզել հոս հոն՝ քանի մը որս ձեռք ձգելու համար: Պարսպ ժամանակ բնաւ չունին, հանգստի ատեն չկայ:

Արդ՝ մէկը որ իր ամբողջ ժամանակը կ'աշխատի միմիայն իր ստամոքսը լեցնելու, բնական է որ ժամանակ չի կրնար գտնել ուրիշ բաներու վրայ մտածելու: Այս տեսակ մէկը կրնայ մտածել, օրինակի համար, մեծ և փաստաւոր չէնք չինելու մասին:

**ՄԱՐԳԻՆ ԵՎ ՋԱՐԳԱՆՈՒՆ ԲԱՐԵՆՍՈՒՆ ԳՕՏԻ ՏԱԿ**

Ուրեմն, ո՛չ Այրեցեալ գօտիին տակ, ուր մարդիկ այնքան դիւրին կ'ապրին, և ոչ ալ Մատուցեալ գօտիին տակ, ուր ապրիլը այնքան դժկ'ապրին, և ոչ ալ Մատուցեալ գօտիին տակ, ուր ապրիլը այնքան դժուար է, մարդիկ չեն կրնար զարգանալ և յառաջդիմել: Մարդիկ ուար է, մարդիկ չեն կրնար զարգանալ և հոր հոր բաներ չլինած են բարեխառն ամէնէն շատ զարգացած են և հոր հոր բաներ չլինած են կեանքին գօտիներու տակ: Որովհետեւ հոն ապրիլը ո՛չ խափշիկներու կեանքին նման ամէնքան դիւրին է և ո՛չ ալ Եսքիմացիներու կեանքին նման ամէնքան դժուար է: Կլիման բարեխառն է և աշխատիլը դժուար չէ: Բարեխառն գօտին երկրագործութեան ամէնէն յարմար տեղն է և այս գօտիին տակ մարդիկ բնագործակ անտառներ կտրած և մշակելի հողի վերածած են: Եւ մարդ անգամ մը որ ցորեն ցանէ և կենդանիներ բնտանեցնէ, անօթութեան վտանգէն կ'ազատի, որովհետեւ դաշտին ցորենը և բնտանի կենդանիները միշտ իրեն համար պատրաստ անուսկներ են: Եւ երբ, մարդ անօթի մնալու վտանգէն ազատի, այն ատեն կը կր սկսի մտածել հանդիստ բնակարանի, սիրուն հագուստի մասին: Կը չինէ մեծ չէնքեր, զեղեցիկ նկարներ և ուրիշ շատ մը բաներ, որոնք հաճոյք կուտան իրեն և կամ կը դիւրացնեն իր կեանքը:

ՋԱՐՅԱՐԱՆ.— 1. Ինչպէ՞ս կ'ապրին Խափշիկները.— 2. Ի՞նչպէս կ'ապրին Եսքիմացիք:— 3. Ինչո՞ւ զգես մնացած են այս ժողովուրդները.— 4. Ո՞ր կլիմային տակ ապրող մարդիկ զարգացած են եւ ինչո՞ւ:

### Գ. Մ Ա Ս

## Հ Ի Ն Գ Ց Ա Մ Ա Ք Ն Ե Ր Ը

### Ժ Գ. Դ Ա Ս

## Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Բ Տ Ե Ղ Ե Գ Ո Ւ Թ Ի Ի Ն Ե Ի Բ — Ո Ս Ի Ո Յ Մ Ս Ս Ի Ն

**Դ Ս Ս Ե Բ Գ Ս Բ Տ Է Ս Ի Ն Վ Բ Ս Յ.** — Ո՞ր գօտիներուն մէջ է Եւր—  
 Ասիան եւ ո՞ր ուկրաինոսներով շրջապատուած է: Ո՞ր քերա—  
 կողմերը կան Եւր—Ասիոյ Հարսուային կողմը, Արեւմտեան  
 կողմը, Արեւելեան կողմը: Ըսէ՛ք թէ այս ցամաքին լեռները  
 ի՞նչ ուղղութեամբ կ'երկարին: Այս ցամաքին մեջտեղը, հիւ—  
 սիսէն հարաւ ո՞ր շերտ կ'երկարի:

Երկրագունդին երեք մասը ջուր և մէկ մասը ցամաք է: Ամբողջ  
 ցամաքը իրարու հետ միացած չէ, այլ ջուրով բաժնուած է չորս մա—  
 սերու: Աստնցմէ երեքը, այսինքն Եւր—Ասիան, Ափրիկէն և Ովկիա—  
 նիան կը գտնուին արեւելեան կիսագունդին, իսկ Ամերիկաները՝ արեւ—  
 մտեան կիսագունդին վրայ:

Նայէ՛ կիսագունդերու քարտէսին (էջ 37) և ըսէ՛ թէ աստնցմէ ի—  
 րաբանչիւրը ո՞ր ուկրաինոսներով շրջապատուած է:

Այս ցամաքներէն ամէնէն մեծը Եւր—Ասիան է: Հիւսիսէն կ'եր—  
 կարի մինչև Սաոուցեայ, իսկ Հարաւէն մինչև Այրեցեայ գօտիները:  
 Արեւելքէն Արեւմուտք երկրագունդին զրեթէ կէսն է: Այս ցամաքը  
 ամէնէն անկանոն ծովեզերք ունեցող ցամաքն է, ունի շատ մը թե—  
 րակղզիներ, բայց ամէնէն մեծ թերակղզին արեւմտեան կողմն է և կը  
 կոչուի Եւրոպա, իսկ Եւրոպայի արեւելեան մասը՝ Ասիա:

Ընդհանրապէս սովորութիւն եղած է որ Եւր—Ասիոյ այս երկու  
 մասերը առանձին ցամաքներ նկատեն: Քանի որ զանազան իրարմէ  
 բաժնող որոշ նշան մը չկայ, ուրեմն ի՞նչ պատճառ կայ այս բաժա—  
 նումին, պիտի հարցնէք:

Պատճառը սա է որ, Եւրոպացիք զեռ մինչև քանի մը հարիւր  
 տարի առաջ, մեծ մասով կը բնակէին Եւրոպայի հարաւային մա—  
 սին վրայ և իրենց ճանօթ էր միայն Եւրոպայի այս մասը: Իրենք  
 տեղեկութիւն չունէին որ իրենց բնակած ցամաքը, այդքան ընդար—  
 ձակ էր: Շատ վերջերը յայտնի եղաւ որ Եւրոպան միացած է Ասիոյ  
 հետ: Բայց այն ատեն արդէն Եւրոպան իր գիտութիւնովն ու վաճա—  
 ռականութիւնովը ա՛յնքան նշանաւոր զարձած էր որ մարդիկ շարու—  
 նակեցին զայն առանձին ցամաք նկատել եւ մենք այ պիտի նկատենք  
 այդ սովորութեան և Եւրոպան ու Ասիան պիտի նկատենք առանձին  
 ցամաքներ:

- Հ Ա Ր Ց Ո Ւ Ր Ա Ն.** — 1. Ո՞ր կիսագունդին վրայ կը գտնուի Եւր—Ասիան.  
 2. Բաղդասէ՛ իր մեծուքիւնը միւս ցամաքներուն նե՞ս. — 3. Ի՞նչ սե—  
 սակ եզերք ո՞ւնի. — 4. Ի՞նչ օգուտ ունի այդ սեսակ եզերք մը. — 5.  
 Ինչո՞ւ այս ցամաքը մաւրդիկ երկու ցամաք նկատուած են:



Ասիոյ բարձրամագլակ քարտէսը


# Ժ. Ե. Դ Ա Ս

## ԸՆԳՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԳՈՒԹԻՒՆ ԱՍԻՅՆ ԵՎ ՍՄԱՐՏԻ

**ԴԱՍԵՐ ՔԱՐՏԷՍԻ ՎՐԱՅ.** — Ի՞նչ գոտիներու մէջ է Ասիան եւ ո՞ր կողմն եւ ի՞ր բարձր լեռները: Ի՞նչ մեծ ծովեր կան ի՞ր շուրջը: Հարաւային կողմը ո՞ր երեք մեծ թերակղզիներ կան: Ո՞ր թերակղզիները Արեւելեան եւ Արեւմտեան կողմը: Բաղդաձէ՛ ի՞ր ձեւը եւրոպայի հետ:

### ԱՍԻԱՆ ԱՄԷՆԷՆ ՄԵՏ՝ ԵՒ ԱՆՇՈՒՆՈՒ ՅԱՄԱՐՏԻ Է

Ասիան հինգ ցամաքներու մէջ ծաւալով ամէնէն մեծն է: Եթէ եւրոպան ու Ափրիկէն միացնենք, Ասիան անոնց դեռ երկուքէն ալ մեծ է, և ո՛ր է է ցամաքէ աւելի բնակիչ ունի: Ամբողջ աշխարհի մարդոց կէսն աւելին կը բնակին Ասիոյ մէջ:



Աճճեւններու բաշխումը Ասիոյ մէջ

Ասկէ դատ, երբ եւրոպայի և կամ ուրիշ ցամաքներու վրայ, մարդիկ տակաւին վայրենի էին, Ասիոյ մէջ կ'ապրէին զարգացած ժողովուրդներ, որ գիր ունէին եւ մեծ ու գեղեցիկ շէնքեր կրնային

շինել, ջրանցքներ կրնային բանալ և մեծ քաղաքներու մէջ կ'ապրէին: Այս տեսակ ժողովուրդները քաղաքակրթութեամբ կը կոչուին: Ուրեմն կրնանք ակնկալել որ, Ասիան մեզի ամէնէն շատ ծանօթ ցամաքը ըլլայ: Բայց ընդհակառակը, Ափրիկէն վերջ, Ասիան ամէնէն քիչ ծանչցուած ցամաքն է, որուն քանի մը պատճառները պիտի բտենք հոս:

### ՈՐՈՎ ՀԵՏՆԻ ԱՐՈՒՄՏԵԱՆ ԿՈՂՄԸ ԱՆՍՊԱՍՏԱՅԻՆ Է

Որպէսզի տեղ մը լաւ ծանչցուի, պէտք է որ հոն երթեալ ըլլայ: Որպէսզի տեղ մը լաւ ծանչցուի, պէտք է որ հոն երթեալ ըլլայ: Որպէսզի տեղ մը լաւ ծանչցուի, պէտք է որ հոն երթեալ ըլլայ: Որպէսզի տեղ մը լաւ ծանչցուի, պէտք է որ հոն երթեալ ըլլայ:

Ճիշտ է որ Ասիան եւրոպայի ամէնէն մօտն է, նոյնիսկ անոր միացած. բայց եթէ ուշադրութեամբ դիտէք Ասիոյ արեւմտեան մասը, պիտի տեսնէք թէ հոն ճամբաները որքան աննպաստ են հաղորդակցութեան:

Ասիոյ այս մասին մէջ երկու մեծ լիճեր կան՝ կասպից ծով և Արալու ծով:

Ըսէք թէ ո՞ր երկու գետերը կը թափին այս լիճերուն մէջ: Կը տեսնէք որ երկուքն ալ մուտք ունին և ելք չունին: Ո՞ւր կ'երթայ գետերուն բերած ջուրը: Պարզ է որ կը շոգիանայ:

Արդէն չափազանց ազի են այդ լիճերուն ջուրերը: Բացառեցէք թէ ինչո՞ւ ազի են: (\*)

Քանի որ այդքան արագ կը շոգիանայ լիճերու ջուրը, կը նշանակէ որ հոն կլիման շատ չոր է: Եւ իրաւ ալ, իր թիչ գետէն մինչև Ափրիկէ, երեք հազար մղոն տարածութեամբ բնդարձակ գետին մը, կամ անապատ է և կամ շատ չոր կլիմայ ունի:

Անապատին մէջէն ճամբորդելը, դուք գիտէք թէ շատ աւելի դժուար է, քան լեբան և կամ ծովուն վրայի ճամբորդութիւնը: Այս պատճառով ցամաքէն եւրոպացիք Ասիա չեն ճամբորդած և Ասիոյ այս մասը մնացած է անձանօթ:

### ՈՐՈՎ ՀԵՏՆԻ ՀԻՍՏՈՒՍՏԵԱՆ ԿՈՂՄԸ ՍՍՈՒՈՒՅՆԱԼ ԳՕՏԻՍՏԻ Է

Ասիոյ հիւսիսային կողմը կը կոչուի Սիպերիա, որ ամբողջ Ասիոյ մէջ չորրորդ մասն է: Այս մասը ճամբորդներու համար ո՛ր է նրապոյր մէջ չունի, որովհետեւ կը գտնուի սառուցեալ գոտիին մէջ և շատ ցուրտ է: Գետինը միշտ ծածկուած է ձիւնով, որուն վրայէն ճամբորդելը դժուար է: Թէպէտ այս կողմէն երեք գետեր, Օպի, Ենիսէ և Լենա, կը թափին Սառուցեալ ովկիանոսը, բայց անոնք ալ նաւարկելի չեն, որովհետեւ տարւոյն մեծ մասը սառած են:

(\*) Տե՛ս Ա. տարի:

**ՈՐՈՎ ՀԵՏԵՒ ԿԵԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ, ՅՈՒՐՏ ՈՒ ՉՈՐ Է:**

Ասիոյ կեդրոնական մասն ալ կրկին իր բնական զիրքին պատճառով մնացած է անձանօթ: Եթէ քարտէսը ուշադրութեամբ դիտէք, պիտի տեսնէք որ շատ մը բարձր լեռնաշղթաներ կ'երկարին հոն: Հնդկաստանի թերակղզիին հիւսիսային կողմը կայ Հիմալայա լեռնաշղթան, որուն հիվերէսթ կատարը աշխարհի ամէնէն բարձր մասն է:

Այս լեռներուն մէջտեղը կան ընդարձակ դաշտապահաններ, բայց անոնք ալ ցած չեն եւ կը կոչուին լեռնադաշտ: Թիպէթի լեռնադաշտը ո՛ր է լեռան չափ բարձր է:

Մենք սորվեցանք որ լեռներու կատարներու օդը ցուրտ կ'ըլլայ: Լեռնադաշտերն ալ, քանի որ բարձր են, լեռան չափ պաղ կ'ըլլան: Այս պատճառով, կեդրոնական Ասիան շատ ցուրտ երկիր մըն է:

Այս լեռներուն վրայ կը տեղայ առատ անձրեւ: Ասիկա յայտնի է անկէ որ, անոնք շատ մը գետերու ծնունդ կուտան: Արդէն յիշեցինք զէպի հիւսիս հասող գետերը: Ասոնցմէ գառ, արեւելեան կողմէն խաղաղական Ովկիանոսը կը թափին Ամուր, Հոհանկո եւ Յանկցեֆեան գետերը, իսկ հարաւէն Հնդկաց Ովկիանոսը կը թափին Գանգես եւ Ինդոս գետերը:

Այս լեռներուն այսքան առատ անձրեւ ունենալը մեասակար է երկրին միւս մասերուն, որովհետեւ չսփռով լեռնաւորութեամբ հովերը, երբ իրենց չոգին ձգեն լեռներու կատարը, անոնց ետեւը գտնուող ցամաքը կը զրկուի անձրեւներէ ու կը մնայ չոր: Այսպէս ալ եղած է հոս: Այս բարձր լեռներու ետին կը տարածուի Կոպի անապատը:

Յոյց տուր քարտէսին վրայ այս անապատը: Վերջապէս այսքան լեռնային, ցուրտ ու չոր երկիր մը ո՛ր է հրապոյր չունի եւ ժարդիկ չեն ուզեր ձամբորդել հոն. այս պատճառով ալ Ասիոյ այս մասը մեզի մնացած է անձանօթ:

Արդէն Ասիոյ հիւսիսային արեւմտեան եւ կեդրոնական մասերուն մէջ բնակիչները շատ քիչ են, որովհետեւ այդ մասերը բարեբեր չեն եւ չեն կրնար մեծ բազմութիւն կշտացնել: Ասիոյ բնակիչներուն մեծ մասը կը բնակի հարաւային եւ արեւելեան մասերուն մէջ, ուր կան երեք գլխաւոր երկիրներ, Հնդկաստան, Չինաստան եւ Ճաբոն:

**ՈՐՈՎ ՀԵՏԵՒ ՀՍՐ. ԿՈՂՄԸ ՏՍՐՈՐԵՆՍԻ ԱՄԵՐԻԿԵ ԵՎ ԻՆՍՍԻՆ**

Այս երկիրներուն հետ հազարակիցութիւնը ջուրի ձամբով է եւ զիւրին. բայց Չինաստանի եւ Ճաբոնի մասին, մինչեւ վերջերս շատ բան չէինք գիտեր: Այս անգամ ալ պատճառը այդ երկիրներու մէջ բնակող ժողովուրդին տարօրինակ նկարագիրն էր: Ասոնք օտարներու հետ գործ ունենալ չէին փափաքեր եւ իրենց զաները գոցած

էին եւ քուպացիներուն առջեւ: Ասոր համար իրենց երկիրը անձանօթ մնացած էր:

Այս վերջին յիսուն տարուան մէջ, այդ ժողովուրդները եւրոպացիներուն առջեւ իրենց զաները բացին. ասոր համար ալ հիմա Ասիոյ հարաւային մասին մէջ մարդիկ սկսած են քննութիւններ կատարել եւ ձանօթանալ այդ երկիրներուն:

**ՀԱՐՑԱՐՍՆ.**— 1. Ի՞նչ գիտես Ասիոյ մեծուրեան մասին.— 2. Ինչո՞ւ Ասիոյ արեւմտեան կողմէն համբողջը դժուար է.— 3. Կեդրոնական Ասիոյ կլիման ի՞նչպէս է.— 4. Ինչո՞ւ մեզի անձանօթ մնացած է Ասիոյ այս մասը.— 5. Ինչո՞ւ անձանօթ մնացած են Ասիոյ հարաւային կողմի երկիրները:

**ԺԶ. Դ Ա Ս**

**Մ Ե Ր Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ը**

**ԴՍՍԵՐ ՔՍՐՏԷՍԻՆ ՎՐԱՅ.**— Ի՞նչ ջուրերով շրջապատուած է Թուրքիան: Ի՞նչ երկիրներ կան հարաւային եւ արեւելեւն կողմերը: Քարսէսին վրայ գտնուող Եփրատ, Տիգրիս ու Ճորոխ գետերը: Գտնուող Անիսական, Տարոս, Անդրսարոս լեռնաշղթաները: Գծէ՛ Ասիական Թուրքիոյ քարտէսը եւ գետերը դիր իրենց տեղը:

**ՄԵՐ ԵՐԵՒԸ ԻՆՉՈՒ ՄԵՐՉԱՆՈՐ ԱՐԵՒԵԼԻ Ե ԵՎ ԿՈՉՈՒՐ**  
Մեր հայրենիքը կը գտնուի Ասիոյ արեւմտեան կողմը: Ասիան կը գտնուի եւրոպացի արեւելեան կողմը. այդ պատճառով ալ եւրոպացիք երբ Ասիոյ մասին խօսին, զայն կը կոչեն Արեւելք: Մեր երկիրը եւրոպացի աւելի մօտը գտնուելուն համար կ'ըսուի Մերձաւոր Արեւելք, իսկ Ասիոյ արեւելեան կողմի երկիրները կը կոչուին Ծայրագոյն Արեւելք:

**ԻՆՉՈՒՐ ՄԵՐ ԵՐԵՒԸ ՀԻՆԷՆ ԴՍՆՕԹ Է ԵՆՈՐՊԱՅԻՆԵՐՈՒՆ**  
Եթէ ուշադրութեամբ դիտէք քարտէսը, պիտի տեսնէք որ Փոքր Ասիոյ թերակղզին եւրոպացի ամէնէն մօտ մասն է: Երկու փոքրիկ նեղուցներ միայն կան, որ զինքը կը բաժնեն եւրոպացին, (որոնք են):

Այս մտախուժեան պատճառով՝ Եւրոպացիք մեր երկիրը Ասիոյ  
ո՛ր է մասէն աւելի առաջ ճանչցած՝ և Թուրքիոյ մէջէն ճամբորդած  
են, Ասիոյ հետ իրենց առեւտուրը բնելու համար:

**ՄԵՐ ԵՐԵՎԱՆ ՊԱՇՏՕՒԱԿԱՆ ԷՆՁՈՒՆ**

Մեր հայրենիքը Թուրքերու անուշով կը կոչուի Թուրքիա և Թուր-  
քերուն խօսած լեզուն ալ մեր երկրին կառավարութեան լեզուն է եւ  
կը կոչուի Թուրքիոյ պաշտօնական լեզուն: Այս կը նշանակէ որ Թուր-  
քիոյ մէջ ամէն անձաւ, երբ գործ ունենայ կառավարութեան հետ,  
այսինքն, երբ բան մը ինչորէ անկէ և կամ, երբ դատարան երթայ,  
պիտի գործածէ Թուրքերէն լեզուն: Թուրքիոյ մէջ ապրող ամէն ան-  
ձաւ պարտաւոր է սորվիլ Թուրքերէն:

**ԵՆԻՊԱՆԱՆ ԵՒ ԱՍԻԱՆԱՆ ԹՈՒՐԿԻՈՅ**

Եթէ նայինք Թուրքիոյ քարտէսին, կը տեսնէք որ իր բնական  
կազմութեամբ մեր երկիրը բաժնուած է հինգ մասերու: Արեւմտեան  
կողմը կայ Փոքր Ասիան, հարաւային արեւելեան կողմը կան Կիլիկիոյ  
դաշտեր, գէպի Արեւելք՝ կը բարձրանանք Էրզրումի լեռնադաշտը,  
իսկ էրզրումի լեռնադաշտին հարաւակողմը կը գտնուին ԹուրքացՄիջա-  
գետքի դաշտեր: Այս բոլորը կը կոչուին Ասիական Թուրքիա: Թուրքիա  
Վասիտի եւ Տարսանէլի շրջակայքը, Եւրոպայի մէջ ալ ունի մաս մը  
տեղ, որ կը կոչուի Եւրոպական Թուրքիա:

**ԹՈՒՐԿԻՈՅ ԾԱՆՍԱԼԸ ԱՆՅՆԱԿԱՆ ՄԷՋ**

Տարիներ առաջ մեր երկիրը շատ աւելի բնդարձակ էր: Թուրք  
պետութիւնը կ'իշխէր Եւրոպայի, Ասիոյ եւ Ափրիկէի մէջ, շատ աւելի  
բնդարձակ հողերու, բայց մեր տկարութեան և Եւրոպացիներու թըշ-  
նամտութեան պատճառով, անոնցմէ մեծ մասը կորսնցուցած ենք:

**ԹՈՒՐԿԻՈՅ ԾԱՆՍԱԼԸ ԱՅՍՈՐ**

Այսօրուան այսքան փոքրցած Թուրքիան ալ, դեռ իր ծաւալով,  
կրնայ բազմապատիւ Եւրոպայի շատ մը մեծ երկիրներուն հետ:  
Թուրքիոյ բնդճանուր տարածութիւնը այսօր գրեթէ Զորանսայի և  
Գերմանիոյ տարածութեան չափ է: Ասկէ դատ, մեր երկիրը ունի շատ  
մը բնական առուելութիւններ, որոնցմէ մէկ քանիները հոս պիտի  
յիշեմ:

**ՄԵՐ ԵՐԵՎԱՆ ԿԱՐԳ ՄԸ ԱՌԱՍԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ**

Ա. Մեր երկիրը կը գտնուի բարեխառն գօտիին տակ

Ո՛չ Այրեցեալ գօտիին պէս տաք է մեր երկրին կլիման և ոչ ալ  
Սառուցեալ գօտիին պէս պաղ: Այրեցեալ գօտիին տակ մարդիկ չեն  
կրնար աշխատիլ, իսկ Սառուցեալ գօտիին տակ անուշ գին կրնար  
ձարել, որքան ալ աշխատին: Թուրքիոյ կլիման բարեխառն է և ա-

սողջարար. հոս մարդիկ կրնան աշխատիլ և յառաջդիմել:

**Բ. ԹՈՒՐԿԻԱՆ ՈՒՆԻ ՇԱՏ ՄՐ ՉՐԱՅԻՆ ԿԱՄԲԱՆԻՐ**

Իր ջրային ճամբաներու շնորհիւ, Թուրքիան կրնայ հաղորդակցիլ  
թէ՛ Եւրոպայի, թէ՛ Ասիոյ և թէ՛ Ափրիկէի հետ: Մանաւանդ մեր այս  
ձովեղերքները շատ անկանոն են. ունին շատ մը ձոցեր և խորշեր,  
ձովեղերքները շատ անկանոն են. աւելին շատ մը ձոցեր և խորշեր,  
որոնք մեր երկրին համար բնական նաւահանգիստներ են: Մենք անց-  
եալ տարի սորվեցանք թէ, այս նաւահանգիստները որքա՛ն օգտակար  
են երկրի մը վաճառականութեան: Մանաւանդ մեր երկրին արեւմտ-  
եան կողմը կը նայի Միջերկրական ձովուն: Այս ձովը կը գտնուի երեք  
մեծ ցամաքներուն՝ Ասիոյ, Ափրիկէի և Եւրոպայի մէջտեղը, և այս  
երեք ցամաքներուն համար առեւտուրի ամէնէն կարճ և զիւրին ճամ-  
բան է. այս պատճառով ալ՝ Միջերկրականի վրայէն կը կատարուի այս  
երեք ցամաքներու առեւտուրին մեծ մասը: Մեր երկիրը այս ձովուն  
կը տիրէ եւ անոր վրայ ունի շատ մը նաւահանգիստներ: Կրնա՞ս  
կը տիրէ եւ անոր վրայ ունի շատ մը նաւահանգիստներ: Կրնա՞ս  
ցոյց տալ Միջերկրական ձովէն շինուած Թուրքիոյ քանի մը ձոցերը  
և անոնց վրայ շինուած նաւահանգիստները:

**Գ. Մեր երկիրը բնդարձակ է և ունի այլազան կլիմայ:**

Գիտէք թէ երկրի մը պաղն ու տաքը, այսինքն կլիման շատ մեծ  
ազդեցութիւն ունի այդ երկրին բոյսերուն և կենդանիներուն վրայ:  
Երբ երկիր մը բնդարձակ է և այդ երկրին զանազան մասերը ունին  
տարբեր կլիմաներ, այն ատեն այդ երկրին մէջ կ'աճին տեսակ տեսակ  
բոյսեր և կենդանիներ:

Թուրքիոյ արեւմտեան կողմը, ձովեղերքի մասերը, ունին մեղմ  
ձմեռ մը և բարեխառն ամառ մը, որովհետեւ ջուրը միշտ աւելի ուշ կը  
պաղի և ուշ կը տաքնայ քան ցամաքը: Ուստի, երբ ցամաքի օդը ձմեռը  
չուտով կը պաղի, ջուրը կը մնայ տաք և իր տաքութիւնը օդին միջո-  
ցով կուտայ ցամաքին: Այս է պատճառը որ ձմեռը, ձովէն փչող օդը  
տաք կ'ըլլայ, իսկ ամառը բնդճակատակը ձովէն կը փչէ զով զեփիւռ  
մը, որովհետեւ ամառը ջուրը աւելի ուշ կը տաքնայ, քան ցամաքը:

Թուրքիոյ այս մասերուն մէջ օդը խոնաւ է և անձրեւներն ալ չա՞-  
փաւոր են: Ծառերուն աճման համար կայ տաքութիւն և ջուր. ասոր  
համար, մեր երկրին այս մասերուն վրայ կ'աճին մեղմ կլիմայի յատուկ  
թզեխներ, ձիթենիներ և որթատունկեր:

Եթէ քիչ մը հարաւ երթանք, Կիլիկիոյ դաշտերուն մէջ օդը աւելի  
կը տաքնայ և անձրեւներն ալ չափաւոր են: Հոն ալ կ'աճին տաք կլի-  
մայի յատուկ ծառեր, ինչպէս նարինջ և կիտրոն. իսկ բոյսերէն՝ բամ-  
բակ:

Ծովէն որքան հեռանանք և երթանք Փոքր Ասիոյ կեղքոնը, հոն

կը սկսի աւելի ցուրտ ձմեռը եւ տաք ամառը: Հոս անձրեւները շատ նուազ են ու մեծ ծառեր չեն կրնար աճիլ: Բայց գարնան առատ խոտեր կը բուսնին գաշտին մէջ, ուր կ'արածին բնտանի եւ կաթընտուկենդանիներ: Մեր երկրին յատուկ նշանաւոր թիֆթիկ այծերը կը գանուին այս մասերուն մէջ:

Փոքր Ասիայէն գէպի Արեւելք հետզհետէ բարձրանալով, կը հասնինք Էրզրումի լեռնազաշարը, որուն գագաթները ծովուն մակերեսէն մինչև 5000 մէթր բարձր են:

Գիտէք որ ծովուն մակերէտէն որքան բարձրանանք, օդը այնքան կը ցրտէ: Այդ պատճառով այ՛ այս լեռնազաշար կ'ունենայ ցուրտ ձմեռ եւ զով ամառ: Այս լեռներուն վրայ կը տեղայ չափաւոր ձիւն եւ անձրեւ. ասիկա յայտնի է անկէ որ Էրզրումի լեռնազաշար ծնունդ կուտայ քանի մը հատ մեծ եւ մնայուն գետերու: Յիշէ՛ անոնցմէ մէկ քանին: Այս լեռնազաշտին վրայ կը մշակուին ցորեն, գարի եւ մանուսանդ ցուրտ կլիմայի յատուկ բանջարեղէններ, ինչպէս կաղամբ, շոգրամ կն:

**Վ. Մեր լեռներն ու գետերը**

Մեր երկիրը իր ընդարձակ գաշտերուն քով ունի նաև բարձր լեռներ: Ընդհատ է որ կարելի չէ մշակել այդ լեռները, բայց հոն կը բուսնին ընդարձակ անտառներ, որոնց փայտը կարելի է գործածել ատաղձաչինութեան: Գիտէք նաև որ լեռները իրենց մէջ ունին հանքեր: Թուրքիոյ լեռները ունին երկաթի, կապարի, հանքածուխի, արծաթի, պղինձի, աղի, քարիւղի եւ ուրիշ հանքեր:

Իսկ մեր գետերը, մանաւանդ Էրզրումի լեռնազաշտէն ծագում անողները, այնքան շատ ջրային ոյժ ունին, որ կրնան դարձնել լազմաթիւ գործարաններու մեքենաները եւ կրնան ելեքտրականութեամբ լուսաւորել շատ մը քաղաքներ եւ գիւղեր: Փոքր Ասիոյ գետերն ալ կրնան գործածուիլ սոսկումներու: Անոնցմով կրնանք սոսկել մեր անջրգի գաշտերը:

ՀԱՐՅԱՐԱՆ.— 1. Մեր երկրին ի՞նչ անուն կուտան Եւրոպացիք.— 2. Ինչո՞ւ համար Եւրոպացիք հիմեն հանչցած են զայն.— 3. Ո՞րն է Թուրքիոյ պատճառակալ լեզուն.— 4. Ո՞րն է Եւրոպական եւ ո՞րն է Ասիական Թուրքիան.— Որո՞նք են մեր երկրին բնական առաւելութիւնները:

**Ժ Է. Գ Ա Ս**

**Մ ԵՐ ԵՐԿՐԻՆ ԵՕԹԸ ՉԲԱՂՈՒՄՆԵՐԸ**

Անցեալ գասին տեսանք որ մեր երկիրը զարգանալու եւ հարստանալու բնական ամէն յարմարութիւն ունի, բայց կթէ բազմատեսնք գայն նոյն առաւելութիւնները ունեցող ուրիշ երկիրներու հետ, պիտի տեսնենք որ մեր երկիրը շատ ետ մնացած է: Թուրքիոյ ժողովուրդը թէ՛ քիչ է եւ թէ՛ աղքատ: Միայն Գերմանիոյ մէջ կ'ապրին 70 միլիոն բնակիչ, մինչդեռ Թուրքիա, որ Գերմանիայէն աւելի ընդարձակ է, ունի միայն 12 միլիոն բնակիչ եւ անոնց ալ մեծ մասը աղքատ են: Եթէ ասոր պատճառը փնտտենք, պիտի տեսնենք որ մեր մէջ չեն զարգացած մարդոց եօթը զբաղումները:

**ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ**

Այդ զբաղումներէն առաջինը հողագործութիւնն է: Անցեալ գասին տեսանք որ Թուրքիան հողագործութեան ամէնէն յարմար երկիրն է. բայց մեր երկրին մէջ հողագործութիւնը շատ ետ մնացած է, որովհետեւ գիւղացիները տգէտ են եւ հողը լաւ չեն կրնար մշակել: Իրենց տեղիքները շատ հին են: Ասոր համար ալ հողը քիչ բերք կուտայ: Գործիքները շատ հին են: Ասոր համար ալ հողը քիչ բերք կուտայ: Թուրքիոյ երկրագործները գրեթէ երկրին ամէն կողմը, ընդհանրապէս կը ցանեն ցորեն, գարի, վարսակ, եգիպտացորեն եւ ուրիշ նպահատիկներ:

Փոքր Ասիոյ արեւմտեան կողմը, Միջերկրականի եզերքներուն մոտերը, բլուրներուն վրայ կան ընդարձակ այգիներ եւ թղենիի պարտէզներ: Այգեգործները խաղողը եւ թուզը կը չորցնեն եւ կը ծախեն: Ասոնք այնքան շատ չամիչ եւ թուզ կը պատրաստեն որ մեր երկրի ժողովուրդին բաւելէն գատ, կը զրկեն նաև օտար երկիրներ, ծախելու համար: Այսինքն չամիչը եւ թուզը կ'արտածեն: Թուրքիոյ չամիչը շատ յարգ ունի ուրիշ երկիրներու մէջ:

Սեւ Մովու եզերքները, ուր կլիման մեղմ է, երկրագործները կը մշակեն լաւ տեսակ ձխախոտ մը, զոր դարձեալ կ'արտածենք: Այդ ձխախոտը շատ յարգի է օտար երկիրներու մէջ: Շատ մը երկիրներու մէջ մարդիկ կը փնտտեն մեր ձխախոտը: Միջագետքի գաշտերուն, ինչպէս նաև երկրին կարգ մը

տաք դաշտերուն վրայ կան շատ մը թթաստաններ : Ժողովուրդը թու-  
թէն կը շինէ սուպ եւ ուրիշ անուշեղէն ու շաքարի տեղ կը գործածէ  
այդ անուշեղէնները :

Այս թթաստանները շատ աւելի օգտակար կ'ըլլան մեզի, որովհետեւ  
իրենց տերեւներով կրանուցանեն որդ մը, որ կը կոչուի ճեւամի բրբուր :  
Այս թրթուրը իր բերնէն թելեր կը հանէ և անոնցմով ձուածեւ խո-  
զակներ կը շինէ : Այդ խոզակին վրայի թելերը, մասնաւոր գործա-  
բաններու մէջ կը քակեն և կ'ունենան հում մետաքսը : Այս հում մե-  
տաքսն ալ կը մանեն և հանուած թելերով կը շինեն մետաքսէ կեր-  
պաններ : Թուրքիոյ մէջ չկան այդ կերպասները շինող մեծ գործարան-  
ներ, ուստի հում մետաքսը կը ծախենք ուրիշ երկիրներու :

Թուրքիոյ գանազան կողմերը կը մշակուի խաշխաշ կոչուած բոյս  
մը, որուն հունար ուրիշ շատ մը պտուղներու կուտերուն նման իր մէջ  
ունի իւղ մը : Ժողովուրդը կը ճզմէ խաշխաշին հունար և անկէ ելած  
իւղը կը գործածէ իբր սնունդ : Բայց խաշխաշը աւելի օգտակար կ'ըլ-  
լայ մեզի, որովհետեւ անկէ

կը ստանանք ափիոնը : Երբ  
բոյսը իր ծաղիկները թափէ  
և երեւան գոյ պտուղը,  
այն ատեն երկրագործները  
մասնաւոր գործիքներով  
կը քերեն անոր կեղեւը,  
ուրկէ գուրս կ'ելլէ սպիտակ,  
կաթնանման հեղուկի մը  
կաթիլները : Քիչ վերջը,  
այս կաթիլները պտուղին  
վրայ կը թանձրանան և կը  
սեւնան և օր մը կամ եր-  
կու օր վերջ, գիւղացիները  
մասնաւոր խնամքով կը  
հաւաքեն զայն : Այս հա-  
ւաքուածը ափսոսն է, որ  
մենք կը ծախենք Եւրո-  
պայի, ուր աւելի կը մաք-  
րեն և անկէ գեղեր կը շի-  
նեն :

Մենք ուրիշ երկիրնե-  
րու կը ծախենք նաև խոզ-  
կաղինը : Ասիկա կաղնիին



1.—Ցորեն, 2—3 գարի, 4.—Վարսակ, 5.—  
Կոբեկ, 6.—Հանար

պտուղն է, զոր գիւղացիները կը հաւաքեն անտաններէն և կը չոր-  
ցնեն : Կը գործածուի կաշիի խաղախորդութեան մէջ :

Մեր երկիրը կ'արտածէ նաև խէժ : Խէժը կը ստանանք փշտերեւ  
բոյսի մը արմատներէն : Այդ բոյսը չի մշակուիր, այլ վայրի վիճակի  
մէջ կ'աճի Թուրքիոյ շատ մը լեռներուն  
և դաշտերուն վրայ :



Բամպակ

Իբր երկրագործական արտադրու-  
թիւն, կ'արտածենք նաև բամպակ, որ  
կը մշակուի մասնաւորապէս Կիլիկիոյ  
տաք դաշտերուն մէջ : Բամպակը շատ կարեւոր բոյս մըն է, որովհետեւ  
բամպակէն կը շինուին մեր շատ մը հագուստեղէնները : ասկէ զատ  
բամպակի մշակութիւնը շատ շահարեք է : Բամպակ մշակուած արտ մը  
շատ աւելի հասոյթ կուտայ, քան նոյն մեծութեամբ ուրիշ արտ մը,  
ուր ցորեն կամ ուրիշ հացահատիկ մշակուած է :



Ծխախոս

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱՏԱՂՁՍԵՒՆՈՒԹՅԱՆ  
ԵՒ ՉԵՆՈՐՍՈՒԹՅԱՆ  
Հանքեր շատ կան Թուրքիոյ մէջ, բայց անոնցմէ շատերը գեռ

չեն քննուած, իսկ քննուածներն ալ, չատ քիչ գրամագլխով կը



Խաշիաւի աւրիւն մէջ ամփոն կը հաւաքեն

բանեցնենք, այնպէս որ, ակնկալուած օգուտը չենք ստանար անոնցմէ։ Ատաղձաշինութիւնն ալ շատ ետ մնացած է մեր երկրին մէջ։ Թէպէտեւ անտառներ ունինք, բայց այդ անտառներուն ծառերը կը գործածենք վառելիքի վաւարատեղի համար։ Նոր անտառներ չենք տնկեր և ատոր համար, մեր անտառները սպառելու մօտ են։

Ձկնորսութիւն կայ Թուրքիոյ ծովեզերքի մասերուն մէջ, բայց շատ քիչ քանակութեամբ։

**ՀԱՐՏԱՐԱՐՈՒԵԱՆ**

Ճարտարարուեստով հում նիւթերէն գործածելի առարկաներ կը շինենք։ Դուք ամէն օր կը տեսնէք որ մեր շականերուն մէջ շատ մը արհեստաւորներ կ'աշխատին, ասոնք բոլորը մեզի համար սննդեղէն և հագուստեղէն կը շինեն, բայց այդ բոլորը կը կը շինուին ձեռքով։ Այս տեսակ ճարտարարուեստը կը կոչուի սնայիկ նարսարուեստ։ Զարգացած երկիրներու մէջ ճարտարարուեստական ապրանքները մեծ գործարաններու մէջ մեքենաներով կը շինեն։

Մեքենաներով շինուած ապրանքները թէ՛ աման և թէ՛ արագ կը շինուին։ Այս տեսակ ճարտարարուեստը կը կոչուի գործարանայիկ նարսարուեստ։



Խոզկապիկ

Մեր տնային ճարտարարուեստով պատրաստուած ապրանքները սուղ կ'ըլլան, ուստի մենք անոնք չենք կրնար ուրիշներու ծախել։ **ՀԱՂՈՐԳԱԿՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՒ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ**  
Մեր երկրին մէջ կանոնաւոր ճամբաներ չկան, երկաթուղիները շատ քիչ են և Փոքր Ասիոյ աւելի հեռաւոր տեղերը խճուղիներ ալ չկան։



Ճամբաները՝ Թուրքիոյ մէջ

Ատոր համար մեր ներքին վաճառակաւորութիւնը շատ ետ մնացած է։ Գիւղացիները իրենց ունեցած ապրանքը շատ դժուարութեամբ քաղաքէ քաղաք կը փոխադրեն։ Իսկ արտաքին վաճառականութիւնով ալ, քիչ բան կը ծախենք և շատ ապրանք կը գնենք։ Քանի մը տեսակ հում նիւթ կը ծախենք, իսկ շատ մը ճարտարարուեստական ապրանք կը գնենք։ Մեր բոլոր հագուստեղէնները, գործիքները, մեքենաները, զարդի առարկաները, ատաղձը և նոյնիսկ խզն ու ախաբին մէջ մասը կը գնենք ուրիշ երկիրներէ։ Քիչ կը ծախենք և շատ կը գնենք, ասոր համար աղքատ ենք։

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ինչո՞ւ չէ զարգացած Թուրքիոյ հողագործութիւնը։  
2. Ի՞նչ տեսակ հում նիւթ կ'արտադրէ Թուրքիա — 3. Ի՞նչ գիտես իր ձկնորսութեան, ասաղձաշինութեան, հանձնագործութեան, վաճառականութեան եւ ճամբաներու մասին։

Ժ. Գ. Ա. Ս  
Ա Ն Դ Ր Կ Ո Վ Կ Ա Ս

1

**ՀԱՅԱՍՏԱՆ**

Թուրքիոյ արեւելակողմը կը գտնուին երեք փոքր երկիրներ, որոնք կը կոչուին Հայաստան, Վրաստան և Ատրպէյճան։ Այս երեքը

միասին կը կոչուին Անդրկովկաս : Որովհետեւ իրենց հիւսիսային կողմը, Արեւելքէն Արեւմուտք կ'երկարի կովկասեան բարձր լեռնաշղթան : Այս երեք երկիրներն ալ, թէ՛ իրենց բնակիչներով եւ թէ՛ բնական կազմութեամբ, կը տարբերին իրարմէ :

**ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ**

Հայաստանը այն երկիրն է, ուր կը բնակին մեր ազգակիցները՝ Հայերը, շատ հին ժամանակները, այսինքն հազարաւոր տարիներ առաջ, էրզրումի լեռնազաւտին արեւելեան ծայրը ապրող ժողովուրդ մըն են : Անոնք անցեալին մէջ ունեցած են իրենց կառավարութիւնը, բայց վերջէն աւելի բազմաթիւ և ուժով ազգեր եկած են և Հայաստանը բաժնած են իրենց մէջ :

Մինչև 1917 թուականը, Հայաստանի վրայ կ'իշխէին Ռուսերը : Այդ թուականին, Վրացիք, Հայերը և Ատրպէյճանցիք Ռուսերէն զատուեցան և անկախ կառավարութիւններ կազմեցին :


Այսօր Հայաստանը առանձին կառավարութիւն մ'ունի, որ կ'ընտրուի Հայաստանի բանուորներուն, զիւղացիներուն և զինուորներուն կողմէ : Հայաստանի բոլոր գաւառներուն մէջ զիւղացիները, բանուորները և զինուորները միանալով, ժողովներ կը կազմեն, որոնք կը կոչուին Խորհուրդ : Այս խորհուրդներու կողմէ նշանակուած մարզիկ կը հաւաքուին մայրաքաղաքին՝ Երեւանի մէջ : Անոնք օրէնք կը գնեն և կառավարութեան անդամները կ'ընտրեն : Ասոր համար Հայաստանի կառավարութիւնը կը կոչուի Խորհրդային Հանրապետութիւն, իսկ երկիրն ալ՝ Խորհրդային Հայաստան :

Ըսէք թէ ի՞նչ տարբերութիւն կայ մեր, եւ Հայաստանի կառավարութեան միջև :

**ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ**

Հայաստան լեռնային երկիր մըն է, բայց լեռներուն մէջտեղ կը տարածուին նաև դաշտեր : Լեռնային մասերուն մէջ օդը ցուրտ է և ձմեռները շատ խիստ են : Բայց դաշտերուն մէջ օդը աւելի մեղմ է, ու նոյնիսկ, տաք տեղեր կան : Այս կլիմայի գանազանութեան պատճառով, Հայաստանի մէջ կը մշակուին ամէն կլիմայի յատուկ բոյսեր : Լեռներու կողերուն վրայ և դաշտային մասերուն մէջ, կը մշակուին հացահատիկներ, ինչպէս ցորեն, գարի, կորեկ : Իսկ դաշտային մնացած մասերուն մէջ՝ բամբակ : Կարեւորութիւն կը արուի նաև, որ թատունկի մշակութեան և շերամապահութեան : Լեռներու վրայ կ'արածին բնտանի կենդանիներ, ինչպէս ոչխար, այծ, գոմէշ, եղն :

Հայաստանի երկրագործները շատ կը նեղուին անձրեւի պակասէն և ճահիճներէն : Որովհետև լեռները իրենք կ'առնեն հովերու ջրա-



Շիրակի Զրանցիին Գեղի Գլխաւոր

մէջ կան մղոններով տարածութեամբ ճահիճներ, որոնք մշակելի չեն, մինչդեռ միւս կողմէ, ժողովուրդը մշակելու հող չունի : Հայաստանի կառավարութիւնը, նոյնպէս մեծ աշխատանք կը թափէ չորցնելու համար այս ճահիճները, որպէս զի ժողովուրդը մշակելի հող ունենայ :

**ՉԵՆՈՐՄՈՒԹՅՈՒՆ, ԱՏԱՂՉՍԵՒՆՈՒԹՅՈՒՆ**

Այս երեք զբաղումներն ալ չեն զարգացած Հայաստանի մէջ : Սեւանայ լճին մէջ միայն կայ առատ ձուկ, և ժողովուրդէն շատ քիչեր, լճին եղերքը կը զբաղին ձկնորսութեամբ : Անտառները շատ նուազ են, ուստի տաղձաշինութիւն չի կրնար ունենալ. իսկ հանքերը գեռ չեն քննուած. կան միայն պղնձի երկու հանքեր, որոնց արտադրած պղինձը շատ յարգի է :

**ՃԱՆՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ**


Հայաստանի ճարտարարուեստը, մեծ մասով, կը գտնուի տնային ճարտարարուեստի վիճակին մէջ : Բայց շատ նախնական ձեւերով սկսած է նաև գործարանային ճարտարարուեստը : Մենք գիտենք որ ճարտարարուեստի զարգացման համար հանրածուխ պէտք է : Հայաստան հանրածուխ չունի, բայց գետերը լեռներէն արագ հոսանքով մը դաշտ կ'իջնեն և կ'ուսնենան մեծ քանակութեամբ ջրային ուժ : Այս ուժը հիմա ճարտարարուեստի մէջ չի գործածուիր, այլ կը գործածուի լուսաւորութեան համար : Երևուած են քանի մը ելեքտրական կայաններ, ուրիշ կը լուսաւորուին քաղաքներու գիւղեր : Ջրային այս ուժը կրնայ օր մը գործածուիլ ճարտարարուեստի մէջ և զարկ տալ անոր յատուկ զիմութեան : Հիմա Հայաստանի մէջ կայ պանիրի, գինի—ալքոլի ու կաշիի գործարաններ :

**ՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ**

Ուրեմն, Հայաստանը իր զբաղի երկիրներուն կը ծախէ իր հում

չորին և իրենց ետեւը գտնուող դաշտերը կը զրկեն անձրեւներէ : Այս պատճառով, դաշտերու մէջ երկրագործութիւնը, գրեթէ անկարելի է, եթէ ոտոզում չըլլայ : Հիմա Հայաստանի մէջ մեծ աշխատանք կը թափին ջրանցքներ բանալու և ոտոզումներ ընելու համար :

նիւթերէն բամպակ և խոզակ. իսկ ճարտարարուեստական արտադրութիւններէն կը ծախէ իր պանիրը, գինին և ալքոլը, կաշին և հանքերէն հանուած պղինձը:



Իսկ կը գնէ ճարտարարուեստական ամէն տեսակ ապրանք, ինչպէս հագուստի կերպասներ, մեքենաներ, թուղթ, և շն.:

Հայաստանը հաղորդակցութեան բնական միջոցներ չունի և ասիկա շատ

Նաւարկութիւն՝ Սեւանայ լճին վրայ կը յնասէ իր վաճառականութեան: Ծովէն հեռու է և նաւարկելի գետ ալ չունի: Սեւանայ լճին վրայ միայն կ'երթեւեկեն քանի մը փոքրիկ նաւեր ու նաւակներ:

Հայաստանի մէջ Հայերէն զատ կ'ապրին նաև Քիւրտեր, Թաթարներ, Ասորիներ, և շն.:

**Ժ Թ. Կ Ա Ս**

**Ա Ն Դ Ր Կ Ո Վ Կ Ա Ս**

2

**Վ Ր Ա Ս Ս Ա Ն Ե Ի Ա Տ Ր Պ Է Յ Յ Ա Ն**

**Վ Ր Ա Ս Ս Ա Ն Ե Ի Ա Տ Ր Պ Է Յ Յ Ա Ն Ե Ի Հ Ո Վ Ա Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Ի Կ Ե Ի**

Վրաստանը, Հայաստանի հիւսիսային կողմն է: Քանի որ աւելի Հիւսիս է, ուստի թեքեւս ձեզմէ ոմանք ենթադրեն որ Վրաստանը Հայաստանէն աւելի ցուրտ երկիր մը պէտք է որ ըլլայ:

Բայց Վրաստանի բնական դիրքը եթէ բաղադատենք Հայաստանի հետ, մէկ քանի տարբերութիւններ պիտի գտնենք: Նախ՝ Վրաստան դաշտային երկիր մըն է, մինչդեռ Հայաստան լեռնադաշտ մըն է և աւելի բարձր է: Երկրորդ՝ Վրաստան աւելի մօտ է ծովուն, քան Հայաստանը: Եւ երրորդ՝ Վրաստանի հիւսիսակողմը կայ կովկասեան լեռնաշղթան, որ պատի մը նման, կ'արգիլէ հիւսիսային ցուրտ հովերը

Վրաստանի դաշտերուն վրայ փչելէ: Արդ, իր այս բնական դիրքէն հետեւցնելով ըսէք թէ՛ ի՞նչ տեսակ կլիմայ կրնայ ունենալ Վրաստան:

Վրաստանի օդը խոնաւ է, անձրեւներն ալ չափաւոր, որովհետեւ ծովուն մօտ է և անկէ բարձրացող ջրաշողին առանց բարձր լեռներու հանդիպելու կը ջրէ Վրաստանի դաշտերը: Կուր գետը եւս կ'ոռոգէ իր հողերը: Ուրեմն, կը տեսնէք որ այս երկրին դաշտային դիրքը և մեղմ ու անձրեւոտ կլիման շատ նպաստաւոր են երկրագործութեան. առոր համար ալ, երկրագործութիւնը այս ժողովուրդին գլխաւոր զբաղումն է: Կը մշակեն ամէն տեսակ հացահատիկ, մասնաւորապէս եգիպտացորեն: Ունին ընդարձակ թթաստաններ և չերամպայանութիւնը բաւական զարգացած է Վրաստանի մէջ: Կը մշակեն նաև ծխախոտ:

**Ջ Կ Ե Ո Ր Մ Ո Ւ Թ Ի Կ Ե Ի, Հ Ա Ն Ք Ս Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Ի Կ Ե Ի, Ա Տ Ա Ղ Ջ Ա Շ Ե Ն Ո Ւ Թ Ի Կ Ե Ի**

Ջկնորսութիւնը շատ աննշան է. բայց Վրաստանի ցած բլուրներուն վրայ կ'աճին խիտ անտառներ, այս պատճառով ալ ատաղձաշինութիւնը Վրացիներուն համար կարեւոր զբաղում մըն է: Հանքերուն մէջ նշանաւոր է Վրաստանի մանկանէղի հանքը, որ այս փոքրիկ ժողովուրդին համար հարստութեան աղբիւր մըն է: Մանկանէղը կը գործածուի դեղերու և ճարտարարուեստի մէջ:

**Հ Ա Ր Տ Ա Ր Ս Ե Ր Ո Ւ Ե Ս Ե Ի Վ Ա Ճ Ա Ռ Ա Ն Ո Ւ Ե Ն Ո Ւ Թ Ի Կ Ե Ի**

Վրաստանի ճարտարարուեստն ալ Հայաստանի և Թուրքիոյ նման անային ճարտարարուեստի շրջանին մէջ մնացած է:

Վրացիք կը ծախեն իրենց հացահատիկը, խոզակը, ատաղձը, մանկանէղը և ծխախոտը: Իսկ կը գնեն քարիւղ և ուրիշ ճարտարարուեստական ապրանք: Վրաստանի վաճառականութիւնը աւելի նպաստաւոր պայմաններու տակ կը գտնուի՝ եթէ բաղադատենք Հայաստանի հետ, որովհետեւ ծովուն աւելի մօտ է և երկրին գլխաւոր կեդրոնները երկաթուղիով կապուած են ծովուն հետ:

**Ժ Ո Վ Ա Պ Ը Ր Գ Ե Ի Կ Ե Ի Ա Տ Ա Ղ Ջ Ա Շ Ե Ն Ո Ւ Թ Ի Կ Ե Ի**


Վրաստանի ժողովուրդը հայերուն չափ հին ժողովուրդ մըն է և Վրաստանի ժողովուրդը հայերուն չափ հին ժողովուրդ մըն է և անոնք հինէն ի վեր Հայերուն հետ ապրած են՝ իբրև բարեկամներ: Իրենց այսօրուան կառավարութիւնը Հայաստանի կառավարութեան նման, խորհրդային է: Մայրաքաղաքը Թիֆլիս է:

Վրաստանի մէջ կ'ապրին բազմաթիւ Հայեր, որոնք ունին իրենց դպրոցները, եկեղեցիները և ուրիշ անգլային հաստատութիւնները:

**Ա Տ Ր Պ Է Յ Յ Ա Ն**

**Ի Ե Ի Ա Տ Ր Պ Է Յ Յ Ա Ն Ե Ի Հ Ո Վ Ա Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Ի Կ Ե Ի**

Ատորպէյճանի կլիման չոր է, այնքան չոր որ երկիրը կը նմանի անապատի: Այսքան չոր կլիմայի տակ հողագործութիւնը չի կրնար



Թուրքիոյ բնական բաժանումները եւ Անգլիական

զարգանալ: Միայն սոսոցումներով երկրին մէկ մասը մշակելի եղած է, ուր ժողովուրդը կը գտնէ բամբակ եւ հացահատիկ ու կ'զբաղի այդեզործութեամբ:

Ատրպէյճանցիք, Հայաստանի սահմանին մօտերը, կ'զբաղին խաշնարածութեամբ եւ ընդհանրապէս վաճկատուն են: Իրենց հօտերուն արօտավայր գտնելու համար, ձմեռը կ'իջնեն Ատրպէյճանի տաք դաշտապետները, իսկ ամառը կը բարձրանան Հայաստանի լեռները եւ կ'ըսգեան: Իսկ ամառը կը բարձրանան Հայաստանի լեռները եւ կ'ըսգեան: Ատոր համար ալ, շատ անգամ կ'ուսներ կը պատահին Հայ գիւղացիներու եւ Ատրպէյճանի վաճկատուն ցեղերու միջև:

**ՉԿՆՈՐՍՈՒԹԻՒՆ, ԱՏԱՂՁԱՇԻՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՉԱՆՔԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ**

Ատրպէյճանցիք ձկնորսութեամբ կ'զբաղին Կասպից ծովուն եւ զերքը, բայց անաղձագործութիւն չունին, քանի որ ծառ չունին:

Հանքերու կողմէ Ատրպէյճանը Անգրկովկասի երեք հանրապետութիւններու մէջ ամենէն բախտաւորն է, իր քարիւղի հօրերով, որոնք աշխարհի մէջ երկրորդ տեղը կը գրաւեն:

Գիտէք որ քարիւղը կը հանենք գետնին տակէն: Մարդիկ երբ քնեն ու համոզուին որ տեղ մը քարիւղ կայ, հոն հորեր կը բանեն եւ քարիւղը կ'սկսի ջուրի պէս հաւաքուիլ: Բայց այդ քարիւղը չենք կրնար անմիջապէս գործածել, որովհետեւ ջուրով եւ ուրիշ շատ նիւթերով խառնուած կ'ըլլայ: Այս խառնուրդը մասնաւոր գործանիւթերու մէջ կը գտնուի եւ մեծ տակառներով կը զրկեն ամէն կողմ: Քարիւղը շատ օգտակար է մեզի, որովհետեւ կը գործածենք լուսատուրութեան համար: Ասկէ զատ հիմա շատ մը մեքենաներ քարիւղով կը դառնան: Շատ մը տեղեր հանքածութիւն տեղ սկսած են քարիւղ գործածել: Կը տեսնէք որ քարիւղը օգտակար նիւթ մըն է նաեւ ճարտարարուեստի համար:

**ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍ ԵՒ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ**  
 Ատրպէյճանը, իր դրացի երկիրներու նման, շատ ետ է ճարտարարուեստի մէջ. ուստի իր վաճառականութիւնով կը զնէ ճարտարարուեստական ամէն տեսակ ապրանք եւ կը ծախէ բամբակ, բուրդ, մորթ եւ քարիւղ:

Ատրպէյճանցիք թուրքերու ազդակից ցեղ մըն են: Հոն կ'ապրին նաեւ շատ մը Հայեր:

Կառավարութեան ձեւը խորհրդային է, Հայաստանի եւ վրաստանի կառավարութիւններուն նման, մայրաքաղաք ունենալով Պաքուն:

**ԱՆԳՐԿՈՎԿԱՍԻ ՍՕՍԻԱԼԻՍՏ ԳՕՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ**

ԵՈՐԶՐԿԱՅԻՆ ՉԱՆՔԱՊՅՏՈՒԹԻՒՆ

Անգրկովկասի այս երեք երկիրներն ալ իբրև լաւ դրացիներ բարեկամ

ապրելու և իրարու օգնելու խոստում տուած են և իրենց տուած խոստումը կատարելու համար, երեք երկիրներէն իւրաքանչիւրը մէկ անդամ ընտրելով, կեդրոնական նոր կառավարութիւն մը կազմած են: Այս տեսակ երկիրները կը կոչուին դաւենակցային երկիրներ: Անգլո-կովկասի այս նոր կառավարութեան անունն է Անգլոկովկասի Սօսիալիս Խորհրդային Դաւենակցութեան Հանրապետական կառավարութիւն:

Եթէ երեք երկիրներու մէջ վէճ մը ծագի, այդ վէճը կը կարգադրէ այս կառավարութիւնը և թոյլ չի տար որ անոնք պատերազմ ընեն: Ասկէ զատ իւրաքանչիւր երկրի մէջ տուրքերը, շինուելիք ճամբաները, ուսուցմանը և ուրիշ հարցեր այս կառավարութեան որոշումովը կը կարգադրուին:

ՀԱՐՑԱՐԱՆ.—1. Իրարու հետ բաղդատե Անգլոկովկասի երեք երկիրներու կլիման, հողագործութիւնը, հանձագործութիւնը եւ վաճառականութիւնը: 2.—Ի՞նչ է դաւենակցային կառավարութիւնը: 3.— Ինչո՞ւ խորհրդային կը կոչուին այս երեք երկիրները:

### Ի. Գ Ա Ս

#### ՄԵՐՁԱԻՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԻՒՍ ԵՐԿԻՐՆԵՐԸ

##### ՍՈՒՐԻՍ

Այս երկիրը կը գտնուի փոքր Ասիոյ լեռնադաշտին հարաւային կողմը, Միջերկրական ծովու եզերքը: Արեւմտեան կողմը, այսինքն ծովուն եզերքը կ'երկարի Լիբանանի լեռնաշղթան, իսկ Արեւելեան կողմը՝ Անգլոլիբանան լեռնաշղթան: Սուրիան այս երկու լեռնաշղթաներուն մէջ տարածուող դաշտադաշտին մըն է: Սուրիոյ կլիման ծովեզերքի մասերուն մէջ բարեխառն է և մեղմ (ինչո՞ւ), բայց դէպի Արեւելք օդը կը տաքնայ և չոր է: Երկրին այս մասը գրեթէ անապատ է: Անապատային մասին ժողովուրդը հաստատուն բնակութիւն չունի և վաչկատուն խաշնարածներ են. բայց Լիբանանի ամբողջ ծովեզերքներուն վրայ ժողովուրդը ունի հաստատուն բնակութիւն և կը մշակէ հացահատիկներ. ունի նաև այգիներ և արմառի պարտէզներ: Սուրիոյ մէջ կ'աճին նոյնպէս թթաստաններ և ժողովուրդին մէկ մասը կ'զբաղի շերամապահութեամբ:

Ճարտարարուեստը անային շրջանի մէջ կը գտնուի. նշանաւոր են իր մետաքսէ կերպասները:

Այս երկրին բնակիչները իսլամ Արաբներ և ասոնց ազգակից քրիստոնեայ Ասորիներ են:

Այս վերջին քանի մը տարուան մէջ Սուրիա հաստատուեցան բազմաթիւ Հայեր, որոնք ընդհանրապէս կը բնակին ծովեզերքի շրջ-

ջանները, զլիսաւոր քաղաքներու մէջ և կ'զբաղին արհեստներով ու վաճառականութեամբ: Ունին իրենց զպրօցները, կրօնական պետը և հայաշատ քաղաքներու մէջ ալ՝ իրենց Առաջնորդները:

##### Պ Ա Ղ Ե Ս Ի Ն

Պաղեստինը Սուրիոյ շարունակութիւնն է իր դիրքով և բնական կազմութեամբ. միայն թէ Սուրիայէն բաժնուած է, Հրեաներու ազգային հայրենիք մը ըլլալուն համար: Հակառակ ասոր, բնակիչներու մեծ մասը Արաբներ են և շատ քիչ Հրեաներ կ'ապրին հոն:

Պաղեստինը կարեւոր տեղ մըն է բոլոր քրիստոնեաներու համար, որովհետև հոս ծնաւ և մեռաւ Քրիստոս: Երուսաղէմ քաղաքը քրիստոնէից համար նուիրական է:

Հայերն ալ ուրիշ քրիստոնեայ ազգերու պէս, հոն ունին վանք մը, Պատրիարք մը և զպրօց մը:

##### Մ Ի Ջ Ա Գ Ե Տ Ի Յ

Այս երկիրը կը տարածուի Թրքաց Միջագետքի հարաւային կողմը և ընդարձակ հովիտ մըն է: Եփրատ և Տիգրիս գետերը, որոնք կը բխին Էրզրումի լեռնադաշտէն, կ'իջնեն Միջագետք և կը թափին Պարսից ծոցը: Յոյց տուր քարտէսին վրայ գետերու ընթացքը:

Մենք անցեալ տարի ստովեցանք որ գետերը օդաւար կ'ըլլան հովիտներ և հեղեղադաշտեր շինելով: Այս երկու գետերը միլիոնաւոր տարիներու ընթացքին շինած են Միջագետքի դաշտերը: Եւ քանի որ ասոնք շինուած են գետերու բերած տիղմերովը, ուստի, բնական է որ հողն ալ շատ բարեբեր ըլլայ: Միայն թէ, անձրեւները քիչ են և մշակումը կարելի կ'ըլլայ միայն ոռոգումներով:

Շատ հին ժամանակները, այս հովիտին մէջ ապրած են զօրաւոր ազգեր, որոնք շատ մը ջրանցքներ բացած, ոռոգումներ ըրած, երկրագործութիւնը զարգացուցած և հարստացած են:

Այսօր կը բնակին շատ քիչ Արաբներ, որոնց մեծ մասը կ'ապրի խաշնարածութեամբ և վաչկատուն են:

##### Ա Ր Ա Ռ Ի Ս

Արաբիան Ասիոյ հարաւային կողմը մեծ թերակղզի մըն է, որուն մեծ մասը բազկացած է անապատներէ. այս անապատներուն մէջ կան տեղեր, որ ամայի են, մարդ չի բնակիր հոն:

Այս թերակղզիին բնակիչները Արաբներ են և մեծ մասամբ կը բնակին ծովեզերքի մասերուն մէջ, ուր կան շատ բարեբեր ուղտախներ: Թերակղզիին այդ մասը կը կոչուի Սեջանիկ Արաբիա: Հոս ժողովուրդը կ'զբաղի սուրճի և արմառենիներու մշակութեամբ:

##### Պ Ա Ր Ս Կ Ա Ս Տ Ա Ն

Պարսկաստանը մեր հարաւային արեւելեան կողմը, ընդարձակ լեռնադաշտ մըն է, որուն մէկ մասը անապատ է, իսկ միւս մասերուն

մէջ ալ անձրեւները շատ նուազ են: Բարձր ծառեր չեն աճիր հոն, այլ գարնան կը բուսնին խոտեր: Այդ խոտերով կը սնանին մանրև կաթնոտ կենդանիներ: Պարսկաստանի ժողովուրդը ընդհանրապէս կ'ըզբազդի խաշնարածութեամբ: Պարսկաստանի հիւսիսային մասին մէջ կը բնակին շատ մը Հայեր: Անոնք ունին իրենց Ասաջնորդը, գարոցներն ու եկեղեցիները:

ՀԱՐՑԱՐԱՆ.— 1. Որո՞նք են Մերձաւոր Արեւելի միւս երկիրները. 2. Ինչո՞ւ Միջագետքի հուլը բարեբեւ է. 3. Ո՞ր երկիրներու մէջ Հայեր կան. 4. Գլխաւոր ի՞նչ գրադուներ կան անոնցմէ իւրաքանչիւրին մէջ:

### Ի Ա . Դ Ա Ս

#### ԸՆԴՀԱՆՂԻՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԱՍԻՆ

ԴԱՍԻՐ ՔԱՐՏԷՍԻ ՎՐԱՅ.— Ո՞ր ջուրերով շրջ սպասուած է Եւրոպոս: Ո՞ր թերակղզիները կան հիւսիսային, հարաւային եւ արեւմտեան կողմերը եւ ո՞ր ծովերուն մէջ կ'երկարին: Ո՞ր գօտիներուն մէջ է: Ո՞ր կողմն են իր բարձր լեռները եւ ի՞նչ ուղղութեամբ կ'երկարին:

#### ՆԱԻՆԱԼ ԵՒ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Եւրոպա կը գտնուի Ասիոյ արեւմտեան կողմը, և ինչպէս տեսանք, անկէ բաժնուած թերակղզի մըն է: Աւստրալիայէն վերջ ամէնէն փոքր ցամաքն է: Ասիայէն չորս անգամ աւելի փոքր է, բայց անոր կիսուն չափ բնակիչ ունի: Ասիկա ցոյց կուտայ թէ՛ Եւրոպան ամէնէն խիտ բնակչութիւն ունեցող ցամաքն է:

#### ԵՒՐՈՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Եւրոպացիք գիտութեան և արհեստներու մէջ ամէնէն շատ զարգացած են: Եթէ ձեր բոլորտիքը գիտէք, պիտի տեսնէք որ ձեր գործածած շատ մը ստարկաները հազուատին կերպաները և նոյն իսկ խաղալիկները եկած են Եւրոպայէն: Եւրոպացիք գտած են հողագործութեան, ճարտարարուեստի և հանքագործութեան մէջ շատ մը գիտեր: Երաժշտութեան, նկարչութեան և արձանագործութեան մասին զբուած շատ մը զրքեր Եւրոպայէն կուգան: Շատ մը ժողովուրդներ իրենց տղաքը Եւրոպա կը զրկեն, անոր բարձր զգրոցներուն մէջ գիտութիւն և ուսում սորվելու: Մէկ խօսքով, Եւրոպան աշխարհի ուսուցիչը եղած է: Ի՞նչ է այսքան յառաջդիմութեան պատճառը:

#### ԵՒՐՈՊԱՅԻ ՆՈՎԱՅԻՆ

Եթէ քարտէսին նայէք, պիտի տեսնէք որ Եւրոպան ամէնէն շատ անկանոն եզերք ունեցող ցամաքն է: Թէպէտ արեւելեան կողմը միա-


ցած է Ասիոյ, բայց միւս երեք կողմերէն ամէն ձեւով ու մեծութեամբ ցամաքներ կ'երկարին ծովուն մէջ: Կարծես թէ ամբողջ Եւրոպայի ցամաքը թերակղզիներէ շինուած է: Զուրը Եւրոպայի ոե՛ւէ մէկ կէտէն շատ հեռու չէ: Այնպէս որ Եւրոպայի ցամաքին վրայ, երկիրէ երկիր ճամբորդելու համար, պարտաւոր ես շատ անգամ ծովերէ անցնիլ:

#### ՆՈՎԱՅԻՆ ՆՈՎԱՅԻՆ

Հին իմաստուն մարդոցմէ ոմանք կ'ենթադրէին որ ամէն բարիք ջուրէն կուգայ: Տեսնենք թէ ջուրը ի՞նչ բարիք կուտայ այս ցամաքին:

Ա.— Գիտէք որ մեր անձրեւները կուգան ծովերէն և ովկիանոսներէն, այն երկիրները, որ աւելի մօտ են ծովին, աւելի անձրև կ'ունենան: Եւրոպայի մեծ մասը շատ մօտ կը գտնուի ծովուն և ատոր համար կ'ունենայ առատ անձրև:

Բ.— Դարձեալ, գիտէք որ ծովերու շնորհիւ ցամաքը կ'ունենայ մեզմ ձմեռ մը և բարեխառն ամառ մը: Եւրոպայի ցամաքին մեծ մասը կամ ծովեզերք է և կամ ծովուն շատ մօտ է. ուստի կլիման ամառը բարեխառն և ձմեռը մեղմ է: Ասկէ դատ սորվեցաք որ մեր հովերը



ԵՒՐՈՊԱՅԻ ԲԱՐՁՐԱՄԱՆԳԱԿ ԲԱՐՏԿԱՐ

կը փչեն ծովերու վրայէն. եթէ անոնք փչեն Հիւսիսի ծովերէն, շատ պաղ կ'ըլլան, ընդհակառակը, երբ կը փչեն Հարաւէն, կ'ըլլան տաք և անձրեւարեր:

Եւրոպայի ցամաքին վրայ հովերը կը փչեն Ատլանտեան ովկիանոսէն և կը բերեն Հարաւի տաք շունչը: Այսպէս, ծովը ոչ միայն անձրև, այլ տաքութիւն ալ կուտայ Եւրոպայի:

Տեղ մը, ուր անձրև և տաքութիւն առատ են, հոն հողը բարեբեր կ'ըլլայ ու մարդիկ երբ ցանեն, կ'ստանան առատ բերք ու կը հարստանան:

Գ. — Գիտէք որ ծովերը հաղորդակցութեան միջոցներ են և եւրոպացիք, թէ՛ հին ժամանակները և թէ՛ հիմա, շատ օգտուած են իրենց այս բնական ճամբաներէն:

Անցեալ դասին, երբ կը կարգայիք Ասիոյ մասին, տեսաք որ այդ ցամաքին վրայ մարդիկ ամէնէն առաջ քաղաքակրթութեամբ էին: Եւրոպացիք իրենց գիտութիւնը ամէնէն առաջ անոնցմէ սորվեցան, որովհետև իրենց այս ջրային ճամբաներուն պատճառով Ասիայէն շատեր Եւրոպա կուգային առեւտուր ընելու և այն տեղի զարգացումը կը սորվեցնէին Եւրոպացիներուն: Վերջէն Եւրոպացիք իրենց սորվածը աւելի առաջ տարին և հասան այս օրուան վիճակին:

Հիմա ալ անոնք շատ բախտաւոր են իրենց ծովային ճամբաներուն համար, որովհետև իրենց շինած ապրանքները աժան և առանց նեղութեան ամէն տեղ կը փոխադրեն, կը ծախեն և գրամ կը շահին:

**ԵՒՐՈՊԱՍԻ ԱՆՆԵՐԸ**

Դուք տեսաք որ կեդրոնական Ասիոյ լեռները գոյախտութիւն մըն էին այդ երկրին համար, որովհետև իրենք կ'աննէին հովերու ջրաշողին և դաշտերը առանց անձրեւի կը ձգէին: Եթէ ուշադրութիւն ընէք Եւրոպայի քարտէսին, պիտի տեսնէք որ, հոն լեռները կ'երկարին հարաւային կողմը, Արեւմուտքէն Արեւելք, և լեռներու հիւսիսային կողմը բոլորովին դաշտագետին է: Ատլանտեան ովկիանոսէն փչող հովերը, առանց կարեւոր արգելքի, կը հասնին Եւրոպայի մինչև արեւելեան ծայրը և իրենց ջրաշողին կը բաժնեն այս ընդարձակ դաշտին վրայ: Եւրոպայի ցամաքին վրայ անապատի չես հանդիպիր:

Եւրոպացիք զարգացեր ու յառաջդիմեր են, որովհետև ապրեր են այսքան նպաստաւոր ցամաքի մը վրայ:

ՀԱՐՑԱՐԱՆ.—1. Ինչո՞ւ Եւրոպացիք ոե՛ւէ ժողովուրդէ աւելի զարգացեր են: 2. Ծովը ի՞նչ ազդեցութիւն ունեցած է: 3. Ի՞նչ ազդեցութիւն ունեցած են լեռները:

**Ի Բ. Դ Ա Ս  
ՊԱԼՔԱՆԵԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ**

1.

**ԹՈՒՐԿԻԱ ԵՒ ՊՈՒԼԿՈՐԻԱ**

ԴԱՍԵՐ ԳՍՐՏԷՍԻՆ ՎՐԱՅ. — Եւրոպայի ո՞ր կողմն է Պալքանեան թերակղզին: Ո՞ր ծովերով շրջապատուած է: Յոյց տուր Մարիցա, Մօրալլա, Վարսար եւ Դանուբ գետերը: Գծէ Պալքանեան թերակղզիին քարտէսը եւ գետերը դիր իրենց տեղը:

**ՊԱԼՔԱՆԵԱՆ ԹԵՐԱԿՂԶԻՆ ԿԱՄՈՐՔ ՄԸՆ Է**

Պալքանեան թերակղզին շատ մօտ է Ասիոյ. միայն Վոսփորի և Տարտանէլի նեղուցները կը բաժնեն զայն Ասիայէն: Այս մօտիկութեանը համար զայն նմանցուցած են «կամուրջ»ի մը, որ ձգուած է Մարիցա ու Եւրոպայի մէջտեղ: Այս կամուրջին վրայէն անցած են հին ատենները Եւրոպայէն Ասիա և Ասիայէն Եւրոպա գացող ժողովուրդները:

**ԵՒՐՈՊԱՍԻԱՆ ԹՈՒՐԿԻԱ**

Թուրքերն ալ Փոքր Ասիոյ տիրելէն վերջ, Եւրոպա երթալու համար անցան Տարտանէլի նեղուցէն և տիրեցին ամբողջ Պալքանեան թերակղզիին: Բայց տարիներու ընթացքին, իրարու ետեւէ թուրքիան իր եւրոպական հողերուն մեծ մասը կորսնցուց և հիմա իրեն կը մնայ Վոսփորի և Տարտանէլի եզերքը հողի փոքրիկ մաս մը, որ հինէն ի վեր կը կոչուի Արեւելեան Թրակիա:

Արեւելեան Թրակիոյ մէջ կը բնակին թուրքեր և քիչ թիւով ալ Հրեաներ: Ժողովուրդը ընդհանրապէս կ'ըբաղի երկրագործութեամբ. կը մշակէ եգիպտացորեն: Ունին այգիներ: Կը պահեն ոչխարներ և պանիրի ճարտարարուեստը զարգացած է հոն:

Կ. Պոլիս Եւրոպական Թուրքիոյ ամէնէն մեծ և կարեւոր քաղաքներէն մէկն է, շինուած է Վոսփորի նեղուցին վրայ և ասոր համար ալ շատ կարեւոր նաւահանգիստ մըն է: (\*)

Հայեր շատ կան Պոլսոյ մէջ, որոնք կ'ըբաղին արհեստներով և վաճառականութեամբ, ունին իրենց եկեղեցիները, դպրոցները և կրօնական պետը որ կը կոչուի Պատրիարք:

**ՊՈՒԼԿՈՐԻԱ**

Թուրքիոյ հիւսիսային կողմը կը գտնուի Պուլկարիա: Պուլկարիոյ հիւսիսային կողմէն կ'անցնի Դանուբ գետը, մէջտեղէն կ'անցնին Պալքանեան լեռները, իսկ հարաւային մասը Մարիցա գետին հովիտն է: Կը տեսնէք որ Պուլկարիան դաշտագետիններով հարուստ երկիր մըն է:

(\*) Պոլսոյ դպրոցներու մէջ պէ՛տ է ընդարձակի այս մասը և առանձին գառով մը շղայոց սորվեցնել Պոլսոյ զանազան բաղերու հնուրիւնները և ազգային ու պետական կազմակերպութիւնները:

և շատ յարմար է երկրագործութեան : Պուլկարները հացահատիկներէն  
զատ կը մշակեն որթատունկեր, ծխախոտ և բամպակ : Ունին թթաս-  
տաններ և շերամապահութիւնը շատ զարգացած է :

Պուլկարները կը մշակեն նաև վարդենիներ, որուն տերւերէն կը  
հանեն հոտաւէտ և արժէքաւոր վարդի իւղ մը :

Պուլկարները շատ աշխատասէր, ճարտար, խաղաղասէր ժողովուրդ  
մըն են . իրենց կառավարութիւնը սահմանադրական միապետութիւն է :



### ԻԳ. Կ Ա Ս

## ՊԱԼՔԱՆԵԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ

2

### ԵՌԻԿՕ ԱՂԱԻԻԱ, ՌՈՒՄԱՆԻԱ, ՅՈՒՆԱՍՏԱՆ, ԵՒ ԱՂՊԱՆԻԱ

#### ԵՌԻԿՕ ԱՂԱԻԻԱ

Պուլկարիոյ արեւմտեան կողմը, մինչև Ադրիական ծովուն եզերք-  
ները կը տարածուի Եռեկո Սլաւիան : Այս երկիրը գեռ քանի մը տարի  
առաջ կը կոչուէր Սերպիա . Եռեկո Սլաւիա կը նշանակէ հարաւային  
Սլաւներու երկիր : Եւ չիրաւ ալ, քանի մը տարուան մէջ, Սերպիան  
այնքան մեծցաւ որ իր շուրջի բոլոր հին ցեղակից ժողովուրդներուն  
հետ միացաւ և Պալքանեան թերակղզիին ամէնէն կարեւոր պետու-  
թիւններէն մէկը եղաւ :

Այս երկիրը լեռնոտ է . դաշտերը նեղ են : Այս դաշտերուն մէջ կը  
մշակեն ցորեն, կորեկ, ծխախոտ եւլն . , բայց ալորը Սերպիոյ ա-  
մէնէն շատ մշակած պտուղն է, ամէն տուն սալորի ծառերու պարտէզ  
մը ունի իր առջև : Բլուրներուն վրայ կան անտառներ, որոնց մէջ  
կ'արածին խոզեր : Խոզը այս երկրին ամէնէն մեծ արտածումն է :

Սերպերը երկայնահասակ և սիրուն ժողովուրդ մըն են : Շատ հոգ  
կը տանին իրենց զաւակներու դաստիարակութեան, ամէն գիւղի մէջ  
զպրոցներ ունին և շատ մը բարձր վարժարաններ, ուր կը սորվեցնեն  
հողը լաւ մշակելու կերպերը : Իրենց կառավարութիւնը սահմանադրա-  
կան միապետութիւն է :

#### ՌՈՒՄԱՆԻԱ

Եթէ քարտէսին նայիք, պիտի տեսնէք որ Ռումանիան մեծ մա-  
սով դաշտագետիններէ բաղկացած է որոնց մէջէն կը հոսին շատ մը գե-  
տեր : Իր հարաւային դաշտերը կը ջրեն Դանուբն ու իր հարկատուները :  
Արեւելեան դաշտերը կ'ոռոգուին Բրուտ գետէն և Տնիէսթէրի արեւ-  
մրտեան հարկատուներէն : Այս պայմաններու տակ Ռումանիան երկ-  
րագործութեան շատ յարմար երկիր մըն է : Ռումանիոյ դաշտերը կ'ար-  
տադրեն առատ ցորեն :

Ատաղձաշինութիւնը զարգացած է կարպաթեան լեռներու կողմ-  
րուն վրայ, ուր կան ընդարձակ անտառներ : Դանուբ գետին եզերքը  
կ'ըրազին ձկնորսութեամբ : Իսկ հանքագործութեան մէջ Ռումանիան  
հարուստ է իր քարիւղի հանքերով : Ճարտարարուեստը չէ զարգացած :  
Ուրեմն կ'արտածէ հացահատիկ, ատաղձ, քարիւղ և կը ներածէ ճար-  
տարարուեստական ապրանք : Ռումանիոյ կառավարութիւնը սահմա-  
նադրական միապետութիւն է : Մայրաքաղաքն է Պուքըշ :

Ռումանիոյ մէջ շատ հին ժամանակներէն Հայեր գացած և ապ-  
րած են : Անոնցմէ մեծ մասը հայերէն չի կրնար խօսիլ և շատերը  
Հայ ըլլալին ալ չեն գիտեր : Բայց այս վերջին 20—30 տարուան ըն-  
թացքին ալ, բազմաթիւ Հայեր գացած ու հաստատուած են Ռումա-  
նիոյ մէջ, որոնք ունին իրենց զպրոցներն ու եկեղեցիները : Ունին  
իրենց Առաջնորդը : Հայերը Ռումանիոյ մէջ կ'ըրազին արհեստներով  
և վաճառականութեամբ և շատ օգտակար եղած են երկրին :

#### ՅՈՒՆԱՍՏԱՆ

Յունաստանը Պալքանեան թերակղզիին ծայրը, փոքրիկ պետու-  
թիւն մըն է : Այս երկիրը հինէն, հազարաւոր տարիներ առաջ, շատ  
նշանաւոր եղած է իր գիտութիւնովն ու զարգացումովը : Դուք գալ  
տարի պիտի սորվէք անոնց հին պատմութիւնը և աւելի լաւ պիտի  
հասկնաք այս բաժնեքս :

Յունաստանը հողի կողմէ բախտաւոր չէ : Երկիրը լեռնային է,  
ամառը օդը տաք է և անձրեւները սակաւ . ուրեմն մշակութիւնը  
շատ արդիւնք չի կրնար տալ : Եւ արդէն Յունաստանի մէջ շատ քիչ  
հողամշակութիւն կայ : Բայց լեռներուն վրայ անասնապահութիւնը  
զարգացած է :

Յունաստանը ամբողջովին շրջապատուած է ջուրով : Հողի կողմէ  
այսքան աղքատ և ջուրի կողմէ այդքան հարուստ երկիր մը կուտայ  
նաւաստիներ : Յոյները հինէն ի վեր շատ կը սիրեն նաւարկութիւնը  
և վաճառականութիւնը : Ծովէն կ'ստանան նաև ձուկ և սպունգ :

Հիմա շատ մը Հայեր հաստատուած են Յունաստանի մէջ, որոնցմէ  
ոմանք գեռ զաղթական են, տուն տեղ չունին : Սակայն շատերը սկսած  
են գործի : Ոմանք կ'ըրազին առեւտուրով և արհեստով, իսկ ոմանք  
ալ՝ հողագործութեամբ : Բացուած են զպրոցներ : Հոն են նաև տասը  
հազարի մօտ հայ որբերը, որոնք կը խնամուին Ամերիկեան որբանոց-  
ներու մէջ :

#### ԱՂՊԱՆԻԱ

Ադրիական ծովուն եզերքը փոքրիկ երկիր մըն է Ալպանիան :  
Ժողովուրդը խաչնարածութեամբ կ'ըրազի : Տղէտ, բայց ուշիմ ժողո-  
վուրդ են : Կը հնազանդին իրենց մեծերուն : Ժողովուրդին մեծ մասը  
խոյրմ է : Քրիստոնեայ Ալպանացիներ ալ կան :


#### ԱՍԽԱՐԻԱԳՐՈՒՄ

### ԻՊ. ԴԱՍ

#### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ ԱՓՐԻԿԵՒ ՄԱՍԻՆ

**ԴՍՍԵՐ ԳՍՐՏԷՍԻՆ ՎՐԱՅ.** — Ի՞նչ ձեռ ունի Ափրիկէն: Գլխաւոր շենկերը ո՞ր կողմը կ'երկարի: Որո՞նք են երեք մեծ գետերը: Ո՞ր գոտիներուն մէջ կը գտնուի: Իր եզերքներուն կանոնաւորութիւնը կրդա՞ւ բաղդասեղ եւրոպայի եզերքներուն հետ: Ի՞նչ հետեւորքիւն կրնաս հանելդ ակէ: Հարաւային Ափրիկէի արեւելեան կողմը ո՞ր կողմն կայ: **ԱՓՐԻԿԷՆ ԻՆՉՈՒՄՈՒՄ ԵՐԿԵՐ ԿԸ ԿՈՉՈՒՄ**

Սովորութիւնն է Ափրիկէն Մուք երկիր կոչել: Ասոր պատճառներէն մին թերեւս այն է որ, հոս կը բնակին սեւամորթ մարդիկ: Բայց



Մուք երկիր կոչուելու աւելի կարեւոր պատճառ մըն ալ կայ: Մարդիկ մինչև մօտ ատեններս այսցամաքի մասին շատ քիչ բան գիտէին: Եւրոպայի շատ մօտ է: Ճիւղըրդարի նեղուցը միայն զայն կը բաժնէ Եւրոպայէն. հակառակ այսքան մօտիկութեան, Ափրիկէն անձանօթ մնացած է Եւրոպայի, ինչո՞ւ արդեօք:

Ափրիկէի բարձրաւանդակ հարեք

**Ա. ՈՐՈՎՀՅՏՆԻ ՀԻՍՏՈՒՄՈՒՄՈՒՄ ՄՍԱՐ ԱՆՍԱՍՏՈՒՄՈՒՄ Է:**

Այս ցամաքին հիւսիսային մասը անապատային է: Ահարա ա-

նապատը կը տարածուի Արեւելքէն Արեւմուտք: Մենք գիտենք որ անապատներու մէջէն ճամբորդելը շատ դժուար է:

Ուրեմն մի զարմանաք որ քաղաքակիրթ մարդիկ չեն փափաքած հիւսիսային կողմէ Ափրիկէ երթալ:

#### **Բ. ՈՐՈՎՀՅՏՆԻ ԳԵՏԵՐԸ ԿԱՆՍԵՐՎԱԿԱՆ ՉԵՆ**

Ոմանք թերեւս մեզի ցոյց պիտի տան Ափրիկէի գետերը, երբ Զրային ճամբաներ, աւելի ներսերը ճամբորդելու համար: Ափրիկէն ունի հետեւեալ չորս գետերը. Նեղոս, Նիկէր, Քոնկո և Զամպէզի:

Իրաւ ալ այս գետերը կրնային շատ օգտակար ըլլալ, եթէ չբխէին լեռնազաշտերէ: Անոնք մինչև որ ծով հասնին, կ'անցնին շատ մը ջրվէժներէ և հոսանքներէ: Ուստի նաւարկելի չեն:

#### **Գ. ՈՐՈՎՀՅՏՆԻ ԿԼԻՄԱՆ ՎԱՏԱՌՈՂՔ Է:**

Ինչպէս կը տեսնէք, ցամաքին մեծ մասը Այրեցեալ Գօտիին տակ է, ուր օդը տաք և կլիման խոնաւ է: Ճահճատենդը և ուրիշ հիւանդութիւններ շատ տարածուած են:

Կեդրոնական մասին լեռնազաշտերը թէպէտ աւելի նպաստաւոր են ճերմակ մարդոց բնակութեան, բայց Եւրոպացիք Ափրիկէի եզերքներու վատաոողջ կլիման տեսնելէ վերջ, չեն համարձակած աւելի ներսերը երթալ:

#### **ԱՓՐԻԿԷՒ ԾԱՆՈԹ ԵՐԿԵՐ ԾԱՅԵՐԸ**

Չեզի թերեւս շատ զարմանալի պիտի թուի, երբ ըսեմ որ, Ափրիկէի ամէնէն ծանօթ մասը իր ամէնէն հեռու, հարաւային ծայրն է: Որովհետև այդ կողմը Բարեխառն գօտիին տակ կը գտնուի և ապրելու յարմար է: Ասկէ գառ, մարդիկ հին ժամանակ, Եւրոպայէն կ'անցնէին անոր հարաւային ծայրէն, որ կը կոչուի Բարեխառն Գլուխ: Այս մասը Ափրիկէի ամէնէն շատ զարգացած մասն է:

Մարդիկ շատ հինէն ճանչցած էին նաև Ափրիկէի հիւսիսային կողմը, Նեղոս գետին հովիտը, ուր ապրած են հին եգիպտացիք: Ասոնք ցած և մեծ ու զօրաւոր պետութիւն մը հիմնած են: Ասոր համար, Եւրոպայի շատ մասը շուրջը շուրջը ոտոգած են իրենց բարեբեր հողերը, հարստացած և մեծ ու զօրաւոր պետութիւն մը հիմնած են: Ասոր համար, Եւրոպայի շատ մասը շուրջը շուրջը ոտոգած են իրենց բարեբեր հողերը, հարստացած և մեծ ու զօրաւոր պետութիւն մը հիմնած են: Ասոր համար, Եւրոպայի շատ մասը շուրջը շուրջը ոտոգած են իրենց բարեբեր հողերը, հարստացած և մեծ ու զօրաւոր պետութիւն մը հիմնած են: Ասոր համար, Եւրոպայի շատ մասը շուրջը շուրջը ոտոգած են իրենց բարեբեր հողերը, հարստացած և մեծ ու զօրաւոր պետութիւն մը հիմնած են:

#### **ՆՈՐ ԳՆՆՈՒԹՈՒՆՆԵՐ ԱՓՐԻԿԷՒ ՄԷ՞՞**

Այս վերջին յիսուն տարուան մէջ միայն, Եւրոպայի մեծ պետութիւնները սկսան հետաքրքրուիլ այս ցամաքով և քննել անոր զարգացումը:

նազան կողմերը: Արդէն Եւրոպացիք Ափրիկէի մեծ մասը բաժնած են իրենց մէջ և Եւրոպայի զանազան կողմերէն բազմաթիւ մարդիկ կ'երթան բնակիլ հոն: Այդ տեղերը կը կոչուին զաղրավայր:

Ափրիկէի մէկ քանի մասերէն զատ, մնացած բոլոր տեղերը Եւրոպացիներու գաղթաւայրեր եղած են և անոնք հիմա հոն կը շինեն երկաթուղիներ, կը հաստատեն հեռագրաթելեր և կը հիմնեն քաղաքներ:

ՀԱՐՅԱՐԱՆ.— 1. Ինչո՞ւ մուք երկիր կը կոչուի Ափրիկէն: 2. Ինչո՞ւ անձանօք մնացած է: 3. Որո՞նք են իր ամենէն ծանօթ մասերը: 4. Ի՞նչ է զաղրավայրը:

**ԻՆՒ Դ Ա Ս**

**ԸՆԴՀԱՆՂԻՐ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ ՈՎԿԻԱՆԻՈՅ ՄԱՍԻՆ**

ԴՍՄԵՐ ՔԱՐՏԷՍԻ ՎՐԱՅ.— Գտիր Աւստրալիան: Ո՞ր գօտիներու սակ է: Այդ գօտիներու սակ Աւստրալիոյ կլիման ի՞նչպէս պէտք է որ ըլլայ: Աւստրալիոյ մօտերը ո՞ր գլխաւոր կղզիները կան:

**ԵՐ ԾԱՆՕՒԹ**

Ովկիանիան հին աշխարհի ցամաքներէն մէկն է, և ամէնէն փոքրը: Անիկա միւս ցամաքներու նման փոխ անակ մեծ ցամաք մը ըլլալու կազմուած է շատ մը կղզիներէ, որոնց ամէնէն մեծը Աւստրալիան է:

**ԵՆՏ ԲՆԱԿԵԼԻ ԿՈՂՄԵՐԸ**

Այս կղզիին բնակիչները ընդհանրապէս հաւաքուած են հարաւային և արեւելեան կողմերը. միւս մասերուն մէջ բնակիչները շատ նօսք են, որովհետեւ, ինչպէս կը տեսնէք քարտէսին վրայ, կղզիին հիւսիսային կողմը Այրեցեալ գօտիին տակ է և կլիման նոսրատաօր չէ բնակութեան, իսկ կեդրոնը և արեւմտեան մասերը բոլորովին չոր են և անապատային: Պատճառը սա է որ այս կղզիին անձրեւարեր հովերը կը փչեն հարաւային-արեւելքէն և կը հանդիպին կղզիին ամէնէն բարձր լեզնաշղթային՝ Կապոյս լեռներուն ու հոն կը թափեն իրենց խոնաւութիւնները: Արեւմտեան կողմը կլիման այնքան չոր է որ կղզիին երկու կարեւոր գետերը՝ Տարլինկ և Մուրրէյ երբ գետաբերան հասնին, բոլորովին փոքրցած կ'ըլլան, փոխանակ մեծնալու, որովհետեւ հարկատու չեն ընդունիր և իրենց ջուրն ալ կը չողիացնեն:

Այս է պատճառը որ կղզիին մշակելի գաշտերը կը գտնուին հարաւային կողմը և մեծ քաղաքներն ալ հոն են:

**ԲՆՕՒԿԻՉՆԵՐԸ**

Կղզիին բնիկ ժողովուրդները սև են: Բոլորովին ազէս ու վայրի

ժողովուրդ մըն են: Հարիւր տարի առաջ այս կղզին գրաւեցին Անգլիացիք և հիմա բաւական թիւով Եւրոպացիներ կը բնակին հոն:

**ՈՎԿԻԱՆԻՈՅ ՄԻՒՍ ԵՐԿԵՐՆԵՐԸ**

Աւստրալիոյ հարաւային արեւելեան կողմը կան երկու կղզիներ, որոնք կը կոչուին Նոր Զելանտա: Ասիոյ և Աւստրալիոյ մէջտեղը կան շատ մը կղզիներ, որոնց գլխաւորներն են Ճաւա և Պօրնէօ: Այս կղզիները, ամբողջը միասին կը կոչուին Արեւելեան Հնդկաստան: Աւելի արեւելք՝ Խաղաղական Ովկիանիոյ մէջ կան Նոր Կուէնիա և Փիլիպեան կղզիները:

ՀԱՐՅԱՐԱՆ.— 1. Ի՞նչ գիտես Աւստրալիոյ կլիմային նկատմամբ: 2. Ո՞ր կողմն են բազմամարդ բազմաթիւ: 3. Որո՞նք են բնակիչները: 4. Ուրի՞նք ի՞նչ կղզիներ կան Ովկիանիոյ մէջ:



Աւստրալիոյ բարձրախաղաղ բարձր

### ԻԶ . Կ Ա Ս

#### ԱՄԵՐԻԿԱՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Ը Ն Կ Ն Ա Ն Ո Ի Բ Թ Ա Ն Օ Թ Ո Ի Թ Ի Ի Ն

**ԳԱՍԵՐ ՔՈՐՏԷՍԻՆ ՎՐԱՅ.**— Ո՞ր ուղիքներով շրջապատուած են Ամերիկացիները: Ո՞ր գոտիներուն տակ են: Ո՞ր մեծ գետերը կան անոնց մէջ: Ո՞ր կողմն են իրենց ամենէն բարձր լեռները:

#### ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՃԱՆՈՒՄՆԵՐԸ

Ամերիկացիները կը գտնուին Արեւմտեան կիսագունդին վրայ և կը բաժնուին գլխաւոր երկու մասերու. վերի մասը կը կոչուի Հիւսիսային Ամերիկա, իսկ վարի մասը՝ Հարաւային Ամերիկա: Այս երկու Ամերիկացիները իրարու միացնող ցամաքի նեղ մաս մը կայ, որ կը կոչուի Կեղրոնական Ամերիկա:

#### ԳԼԵԱՍԻՈՒ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Հիւսիսային Ամերիկայի մէջ գլխաւոր երկու երկիրներ կան. Գանատան և Միացեալ Նահանգները, իսկ հարաւային Ամերիկայի շատ մը պետութիւններուն մէջ նշանաւորներն են Պրագիլիան և Արժանթինը: Կեղրոնական Ամերիկան ալ բաժնուած է քանի մը փոքր պետութիւններու:

#### ԵՐԿՈՒ ԱՄԵՐԻԿԱՆԵՐՈՒ ԲԱՂԿԱՏՈՒԹԻՒՆԸ

Այս երկու Ամերիկացիները ունին քանի մը նմանութիւններ: Ա. նոնք ունին միեւնոյն ձեւը: Բ. երկուքին ալ բարձր լեռները արեւմտեան կողմը կ'երկարին Հիւսիսէն Հարաւ: Գ. երկուքն ալ ունին ընդարձակ և բարեբեր դաշտեր: Դ. երկուքն ալ ունին մեծ և նաւարկելի գետեր: Յիշէ անոնցմէ գլխաւորները:

Այս նմանութիւններէն զտու, Հարաւային Ամերիկա ունի հետեւեալ շատ որոշ առաւելութիւնները: Ա. իր սեւէ մասը Սառուցեալ գոտիին տակ չէ, մինչդեռ Հիւսիսային Ամերիկայի մէջ Գանատայի մեծ մասը Սառուցեալ գոտիին տակ է: Բ. իր անձրեւները ամէն տեղ շատ առատ են, մինչդեռ Հիւսիսային Ամերիկայի մէջ շատ մը չոր տեղեր կան: Գ. Հարաւային Ամերիկայի մէջ շատ աւելի կանուխ գտնուած են սպիտի և արծաթի հանքեր:

#### ԻՆՉՈՒ ՀԻՄՍ. ԱՄԵՐԻԿԱՆ ՇՍՏ ԲՆԱԿԻՉ ՈՒՆԻ

Հակառակ այս բոլոր նմանութիւններուն և առաւելութիւններուն, Հարաւային Ամերիկան աւելի քիչ բնակչութիւն ունի, քան Հիւսիսային Ամերիկան:

Ա. Որովհետեւ Հարաւային Ամերիկան մեծ մասով Այրեցեալ գոտիի տակ է և կլիման վառաւոր է:

Բ. Որովհետեւ Հարաւային Ամերիկան հանքածուխ չունի, մինչդեռ Հիւսիսային Ամերիկայի մէջ, Միացեալ Նահանգները ունին հանքածուխի շատ մը հանքեր: Գիտէ՞ք որ ճարտարարուեստի զարգացման համար ամէնէն շատ հանքածուխ պէտք է, իսկ տեղ մը, ուր զարգացած է ճարտարարուեստը, հոն գործ շատ կ'ըլլայ և մարդիկ հոն կ'երացած է ճարտարարուեստը, հոն գործ շատ կ'ըլլայ և մարդիկ հոն կ'երացած է ճարտարարուեստը և աշխարհի ամէն կողմէն մարդիկ հոն կը գաղթեն և կը բազմացնեն այդ երկրին բնակչութիւնը:

Գ. Որովհետեւ Հարաւային Ամերիկան լաւ նաւահանգիստ չունի: Ըսէ՞ք թէ ինչո՞ւ չունի: Ի՞նչ տարբերութիւն կայ այս երկու Ամերիկաներու ծովեզերքներուն միջև:

Դ. Այս երկու Ամերիկացիներու բնակչութեան մէջ ալ մեծ տարբերութիւն կայ: Կեղրոնական և Հարաւային Ամերիկացիները գտաւ Գալուստիոս և դրաւ զանոնք Սպանիոյ թագաւորին իշխանութեան տակ: Հիմա Սպանիացիներու իշխանութիւնը վերջ գտած է և անոր տեղ կազմուած են կարգ մը պետութիւններ. Սպանիէնը միայն կը խօսուի այդ պետութիւններէն ոմանց մէջ:

Գոլոմպոս երբ Ամերիկան գտաւ, հոն կը բնակէին արդէն տեսակ ժողովուրդ, որոնք Գոլոմպոս ճնդիկ անուանեց: Հարաւային Ամերիկայի մէջ բազմաթիւ են ատոնք, միեւնոյն ատեն տղէտ, անուս և կոուասէր են: Այս տեսակ ժողովուրդներու մէջ եւրոպացիք չեն ուղեր երթալ և գործ ընել. ասոր համար հոն բնակիչները չեն շատնար:

Հիւսիսային Ամերիկայ մէջ առաջին անգամ զացող Անգլիացիք, բնիկներէն զգոյճ եղած են և կամաց կամաց զանոնք հեռացուցած են երկրէն: Այսօր անոնց թիւը շատ քիչ է հոն: Ժողովուրդին մեծ մասը եւրոպացիներ են որոնք զարգացած են: Այս տեսակ երկիր մը ամէն մարդ կը փափաքի երթալ. ասոր համար է որ Հիւսիսային Ամերիկայի բնակիչները տարուէ տարի կ'աւելնան ու կը բազմանան:

ՀԱՐՏԱՐԱՆ.— 1. Քանի՞ մասի բաժնուած է Ամերիկան: 2. Որո՞նք են Ամերիկացիներու գլխաւոր երկիրները: 3. Ի՞նչ նմանութիւններ ունին երկու Ամերիկացիները: 4. Ի՞նչ առաւելութիւններ ունի Հարաւային Ամերիկան: 5. Ինչո՞ւ աւելի շատ բնակիչ ունի Հիւս. Ամերիկան:

Վ Ե Ր Զ



Գիրքը գործածելի առաջ կը խնդրուի ուղղել հետեւեալ սխալները

| Էջ | տող | Սխալ       | Ուղիղ     |
|----|-----|------------|-----------|
| 3  | 12  | փու.ք      | բու.ք     |
| 7  | 4   | պատրաստե   | պատրաստել |
| 8  | 30  | իբ         | իրենց     |
| 10 | 6   | մէջ        | վրայ      |
| 10 | 20  | օրեր       | ժամեր     |
| 10 | 24  | եռներ      | լեռներ    |
| 25 | 15  | կրնար      | կրնան     |
| 57 | 6   | անձրեւները | ձիւները   |

ԳԻՆ 35 ՂՐՇ.

0003403

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003403

